



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material











# ԵՆՈՐԴԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Ք Ա Ր Ո Զ Մ Հ

Գրեց

ՐՈՊԸՆՑՅԹ Ճ. ԻՆԿԼՐՍՈՒ

Թարգմանեց

ԵՐՈՒԱՆԴ Ա. ԻԳՆԱՏԻՈՍԵԱՆ

Շնորհակալ եմ հերոսներուն՝  
պատճառի առաքեալներուն,  
ճշմարտութեան աշակերտնե-  
րուն։ աղատութեան զվն-  
ուորներուն ։ Հերոսներուն-  
որոնք բարձրացուցին սուրբ  
ջահը և զաշխարհս լուսաւո-  
րեցին։



1900



Հ Ե Ղ Ի Ւ Ա Կ Ի Ն Ի Ս Մ Ա Կ Ը

NEW YORK, Nov. 29 1898

MR. EDWARD IKNADIOSSIAN,  
Dear Sir,

Of course, I gladly give my consent. You  
are at liberty to translats any of my lectures  
into the armeian.

Thankiug you

I remain

Yours always

R. G. INGERSOL

---

Նոր Եօրք քաղաք, Նոյ. 29, 1898

Պրն. Երուանդ Խղնտախոսեան,

Սիրելի Տէր,

Անշուշտ ուրախութեամբ հաւանութիւնս կու-  
տամ. դուք ազատ էք թարգմանելու հայերենի,  
իմ քարոզներէս ո՛ր և է մին:

Շնորհակալութեամբ  
Մնամ Զերդ Միշտ  
Ռ. Ճ. Ինկլըսոլ

---

Արուեստ, ուսում շքեղարուեստ,  
Տարածէ Հայ ազգի մէջ,  
Բայց բռնութեամբ միշտ հեռացուը  
Նորա մէջէն կրօնի վէճ.  
Քեզ ի՞նչ շահ է թէ դու կասես  
Հոգին բղխել է Հօրից,  
Կամ թէ Որդին Հոգւով Սրբով  
Անսերմ ծնունդ է Մօրից:

Թող սիրելի, այդ խնդիրքը,  
Աչքդ դարձուր դէպ Հարաւ  
Բիւր բիւր հոգիք դու կը տեսնես  
Կորած դորա պատճառաւ,  
Բայց մինչ այսօր այդ խնդիրքը  
Մնացելէ անվճիռ,  
Թոյլ խելքով պէտում ես  
Քակել անքակ այդ կնճիռ:  
ԴԱՄԱՌ ՔԱԹԻՊԱ

---

# ՅԱՌԱԶԱՐԱՆ

Ներկայ թարգմանութիւնս հրատարակելով նը-  
պատակ չ'ունիմ մեր ազգայինները հրաւիրել գէպի  
անհաւատութիւն, այլ կրօնամոլութեան, նախապա-  
շարմունքներու քայբայիչ ու վաստակար աղդեցու-  
թեան տակ ստրկացող, մարդկային վայելչութիւն-  
ներէ և քաղաքական իրաւունքներէ զրկուող և  
այժմ իւր գոյութիւնը կրօսնցնելու վտանգին մէջ  
դունուող հայ հոտարակութեան ծառայութիւն մը  
մատուցանելու բաղձանօք պատշաճ համարեցի գա-  
նձափար մը տալ Ամերիկացի նշանաւոր անհաւատին՝  
Պ. Ռ. Ճ. Ինկըրսօլի, փիլիսոփայական հանճար  
գրուածներուն վրայ:

Արքանայիշատակ! Պ. Ինկըրսօլ՝ 19րդ դարու  
Վոլթեռը, այս քարոզը խօսած է «Շնորհակալու-  
թեան օր»ուայ առթիւ, Շիքակօ քաղաքի մեծ  
ժողովասրահի մը մէջ և այնպէս հիմնական փաս-  
տեր առաջ բերած է կրօնամոլութեան վնասները ա-  
պացուցանող որ իր պրօբականտի ազգեցիկ ձայնը  
արձագանդ գտած է Ամերիկայի լուսամիտ ժողովրդի  
ամեն խաւերու մէջ և անոնց համակրութիւնը  
արժանապէս վայելած է:

Պ. Ինկըրսօլ թէ և չէր բացականչէր թէ  
Աստուած բնաւ գոյութիւն չ'ունի, բայց սոսկալի  
թշնամին էր հին և նոր կտակարաններու մէջ  
ներկայացուած Աստուծոյն, որը կը նկատէր ան-  
գութ, տգէտ ու վայրենի. իր այս համոզումնե-  
րու մէջ հաւատարիմ մնացած է մինչեւ մահուան  
գուռը. Ընդհանրապէս սխալ է այն կարծիքը, զոր  
շատեր ունեցած են, իբր թէ անհաւատները՝ աշ-

ա թհիս ամեն ավատ ու ստորին արարածներն են. ընդհակառակը խիզճ, մարդասիրութիւն, արդարութիւն և բարոյականութիւն ուղղակի այդ սրտերուն մէջ փնտռել կարելի է: Իրաւ է թէ այդ սրտերը երբէք չ'են զգածուեր Գողգոթա բարձրացած արիւնոտ խաչին վրայ. բայց սակայն խորապէս կը զգածուին մարդկային տառապանքներու և հեծկըլտանքներու վիշտերէն, և անոնց ցաւերուն ըսպեղանի ըլլալ կը նկրտին միշտ:

Յարգելի ընթերցողին սոյն գրքոյ կը ծայրէ ի ծայր թղթատելը բաւական պիտի ըլլայ համոզւելու համար թէ՝ հին դարերէն սկսեալ մինչեւ մեր օրերը, կրօնքը՝ որքան ջախջախիչ հարուածներ տուած է մեր ազատութեան սուրբ գործին և ո՞րքան սուղի նստած է մեզ կրօնքը. մէկ կողմէն մէր արտաքին թշնամոյ ատելութիւնը և միւս կողմէ մեր կեղերիչ կղերներու ստրկական ճռումաբանութիւնները թէ՝ քեզ ապտակ մը զարնողին միւս երեսդ ալ դարձուր որ երկրորդ մալ իջեցնէ, որպէսզի դրախտը<sup>10</sup> երթաս: Ահա այս կոյր հետեղութեամբ է որ զլխաւոր պատճառը գարձած է մեր այսօրուայ նիւթական, բարոյական ու մտաւորական չքաւորութեան:

Պ. Ինկըրսօլի եզական յատկութիւններու և անոր շարք մը գրուածքներսւ վրայ կատարեալ համոզում գոյացնելու համար անկըրաժեշտ է կարդալ անոր մի քանի հրապարակախօսութիւններն ալ, զուս կը խօստովանիմ շուտով թարգմանել, եթէ սոյն առաջին գործոյս մէջ քաջալերուիմ :

ԵՐՈՒԱՆԴ ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ

## ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՔԱՐՈԶ ՄՀ

3584 Ա.

Շատ տարիներ առտջ մեր հայրերը կը բը-  
նակէին խուղերու և խրճիթներու մէջ, իրենց մար-  
մինները, իրենց ցած ճակատները ծածկուած էին  
մազերով : Անոնք կուտէին հատապլառուղներ, ար-  
մատներ, կեղևներ և վնասակար կենդանիներ :  
Մոլի էին օձերու և հում ձուկերու : Անոնք գը-  
տան կրակ և՝ հաւանականաբար դիպուածով, սով-  
րեցան զայն արտադրել շփմամբ . անոնք դտան դի-  
րենք տաքցնելու կերպը, կռուելու սառին և հողմին  
դէմ . անոնք ձեակերպեցին լախտեր և կոպիտ զէն-  
քեր քարերէն՝ որոնցմով սպաննեցին մեծագոյն ա-  
նասուններ և երբեմն երբեմն զիրար : Կամաց կա-  
մաց, վշտալի, գրեթէ անդգալապէս յառաջացան,  
սողացին ու սկրթեցան, ճգնեցին և դողդոջեցան  
դէպի լոյս . աշխարհը անծանօթ էր անոնց. ամեն  
կողմ էր գաղտնիքը, չարը, վնասակարը . անտառնե-  
րը լեցուած էլն հրէշներով և մթութիւնը խճողուած  
էր հոգիներով, դեերով և դիւային աստուածներով :

Այս խեղճ թշուառտկանները գերի էին երկիւ-  
ղի . խաղալիք երազների :

Երբեմն մին մի բիչ վեր բարձրացաւ իւր ըն-  
կերներէն—գործածեց իւր խելքը—այն պատճառով  
որ ունիցած է լաւագոյն կերպ մը,—ժողովուրդը  
սպաննեց զայն և յետոյ յարգանօք ծնրադրեց իր  
գերեզմանին :

Նորէն ուրիշ խորհող մը տուաւ իր խորհուրդը-ըս-  
պաննուած էր—ուրիշ չիրիմ մը սրբացաւ, ուրիշ

քայլ մը առնուեցաւ դէպ յառաջ : Եւ այսպէս տգիտութեան և խժղժութեան, խորհուրի և եղեռնի, սպաննութեան և պաշտամունքի, հերօսութեան, նեղութեան, անձնուրացութեան, անհամար տարիներու մէջէն ցեղը հասած է այն բարձրութեան ուր մենք ենք ներկայիս :

Դէպի ետ ակնարկելով երկար և զարտուղի ճանապարհներուն վրայ որոնք կը տարածուին անցեալի բարբարոսութեան և այսօրուայ քաղաքակրթութեան մէջտեղ, խորհելով դարերուն, որք ալիքներու պէս զլորեցան այս երկու հեռաւոր եղերքներուն մէջ, կրնանք գաղտփար մը կազմել մեր հայրերու կրածներուն, անոնց ըրած սխալներուն : Գաղափար մը՝ իրենց տգիտութեան և թանձրամտութեան, և գաղափար մը իրենց զգամանց, բարութեանց, հերօսութեանց :

Երկար ճանապարհ մ'է վայրենիէն դէպի զիտնականը -խիւզէ մը դէպի պալատ մը տերևներէ դէպի զգեստները, պլալացող մոմէ մը դէպի բոլորակ լոյսը : Քարէ մուրճէ մը դէպի արդի ջաղցքը : Երկար հեռաւորութիւն մը՝ փողէն դէպի ջութակ ու նուագախումբը, կոճղէ մը դէպի չոգենաւ մը, մանգաղէ մը դէպի քաղող մեքենայ մը, ցորեն ծեծելու թակէ մը դէպի ցորեն կամնող մեքենայ մը, ծուռ գաւաղանէ մը դէպի արօրը մանելու անիւէ մը դէպի ջարհակ մը, ծեռագործ ոստայնանկէ մը դէպի ծաքարտ՝ ծաքարտ մը որ կը հիւոէ գեղեցիկ ծեեր և զարմանալի ծաղիկներ, Արաքնէի (\*) երազներէն բոլորովին գուրս, մեհենականներէ՝ անասուններու մորթերու կամ կամէ աղ-

իւսներու վրայ, դէպի տպարան, դէպի գրադարան։  
Երկար հեռաւորութիւն մը՝ հետիոտն լրաբերէ մը դէ-  
պի ելեքտրական կայծը, քարէ գանակներէ և գոր-  
ծիներէ դէպի պողպատեայն։ Երկար հեռաւորու-  
թիւն մը՝ աւաղէն դէպի հեռադիտակներ, արձա-  
կանքէն դէպի ձայնագիր՝ ձայնադիրը որ կը թա-  
ղէ ատամնաձեռուած գծերու մէջ և կը կետադրէ  
կենդանի խօսքերու ձայնը և յետոյ կը կենդանա-  
ցընէ մեռեալին ձայներն ու խօսքերն ճշգութեամբ  
Երկար ճանապարհ մը՝ թմբուկէն դէերի հեռախօսը՝  
հեռախօսը որ կը փոխադրէ լուրերը ու ատե-  
նախօսութիւններն այնքան արագ որքան խորհուր-  
դը, և կը ձգէ բառերը կատարեալ հանուած ըս-  
տակի պէս ունկնդրաց ականջին մէջ։։ Երկար  
ճանապարհ մը՝ ինկած ծառէ մը դէպի առկախ կա-  
մուրջը, անասուններու չորցած ջիղերէն դէպի  
պողպատեայ պարաններ, թիէ մը դէպի մղիչը,  
պարստաթիկէ մը դէպի հրացանը, բարանէն դէպի  
թնդանօթը. Երկար հեռաւորութիւն մը վրէժիքն-  
գրութենէ դէպի օրէնք, լախտէն դէպի օրէնսգրա-  
կան մարմին, գերութենէն դէպի ազատութիւն,  
երեսոյթէն դէպի իրողութիւն, երկուղէն դէպի  
պատճառ։

Այլ սակայն հեռաւորութիւնը ճամբորդուած  
է մարդկային ցեղով անհամար արգելքներ խա-  
բանուած են, անթիւ թշնամիներ յաղթուած են,  
հազարաւոր յաղթանակներ առնուած են իրաւուն-  
քի համար և միլիոններ ապրած, աշխատած և մե-  
ռած են իրենց ընկերների համար։

Մեր վայելած օրհնութեանց՝ մեր ունեցած եր-

ջանկութեանց համար պարտինք ըլլալ երախտագէտ ,  
մեր սրտերը պէտքէ պձնին շնորհակալութեամբ :  
Որո՞ւ , ի՞նչ պարտինք շնորհակալ ըլլալ :  
Ըլլանք ճշմարիտ՝ ազնուամիտ :

Պարտի՞նք եկեղեցւոյն շնորհակալ ըլլալ .  
Քրիստոնէութիւնը սանձահարած է Քրիստոնեայ  
աշխարհն առնուազն հազար հինգ հարիւր տարի :  
Այս դարերու ժամանակամիջոցին ի՞նչ կատարած  
են ուղղափառ եկեղեցիները՝ մարդուն բարելաւու-  
թեան համար :

Այս կենտց մէջ մարդ ՚ը կարօտի հագուստի և  
յարկի , կերակուրի և վառելանիւթի . նա պէտք է-  
պաշտպանուի տաքէն ու ցուրտէն , ձիւնէն ու հող  
մէն . նա պէտք է խորհի վազուան վրայ , պատա-  
նեկութեան ամառին մէջ պէտք է պատրասուի տարինե-  
րու ձմեռին համար . պէտքէ բան մը գիտնայ ախ-  
տերու պատճառներէն , առողջութեան պայմաննե-  
րէն . եթէ կարելի է՝ պէտք է յաղթէ վշտաց , ա-  
ճեցնէ երջանկութիւն , երկարէ կեանք . նա աէտք  
է հոգայ մարմնոյն կարօտութիւնները և կերակրէ  
մտքին նօթութիւնը :

Ի՞նչ բարիք ըրած է եկեղեցին :

Նա սորվեցուց մարդուն երկի՞րն մշակել , տու-  
նե՞ր շինել , հազս՞ւստ հիւսել , բժշկել կամ արգի-  
լել ա՞խտ , նա՞ւեր շինել , ծովային ճամեռդութիւն-  
նե՞ր ընել , յաղթել վիշտե՞րի , երկարել կեա՞նք :

Քրիստոս կամ իրեն տռաքեալները աւելցուցի՞ն  
գիտութեանց դումարը . բառ մը արտասանեցի՞ն ի  
շնորհս ո՛ր և է գիտութեանց , որ և է տրհեռտի :

Սովորեցուցի՞ն իրենց ընկերներուն ի՞նչպէս ապ-

բուստ հայթալթել, ի՞նչպէս բնութեան արգելքներուն յաղթել, ի՞նչպէս արգիլել հիւանդութիւն, ի՞նչպէս պաշտպանել անձեռնին վիշտէն, սովէն, թշուառութենէն և հնոտիքէն:

Անոնք բացատրեցի՞ն բնութեան ո՛ր և է երևոյթներէն մին, ո՛ր և է իրողութիւն, որ կազդէ մարդուն կեանքին:

Հսի՞ն որ և է բան ի մասին հետաղօասւթեան, ուսումնասիրութեան, խորհուրդի:

Ուսուցի՞ն աւետարանն անձնալստահութեան, աշխատանաց, արդար-ջանից: Կրնայ երկրագործմը, մեքենագէտ մը կամ գիտնական մը գտնել որ և է իրողութիւն մը նոր կտակարանին մէջ: Կայ Սուրբ Գրքին մէջ որ և է բան մը որ կըրնայ օգնել երկրաբանի, աստղաբաշխի, կենսաբանի: Բժիշկի, որնէ կարեոր իրաց գործարանատէրի:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Սկիզբէն ի վէր սովորեցուց ունայնութիւնը՝ անարժանաւորութիւնը բոլոր աշխատութիւնին իրաց. նա ուսուց հարստութեան չարութիւնը և աղքատութեան երանութիւնը. ուսուց թէ՝ տյս աշխարհիս զբաղումը մահուան պատրաստուիլ էր. պընդեց թէ մասնաւոր հաւատք պէտք էր փրկութիւն ապահովուելու համար, և ամեն անոնք որք հաւատքէն հեռացան կամ ամենափոքր կասկածներ յարուցին՝ յաւիտենականապէս պիտի տանջուին. Հստ եկեղեցւոյն մարգոց բնական փափաքները, փառասիրութիւններ, կիրքերը չալ և եղծանուածէին:

Սիրել Աստուած, գործածել անցնուրացութիւն, յաղթել իղձ նախատել հարստութիւն, ատել

յաջողութիւն,—լքանել էին և զաւակունք, ապրի  
արմատներով և հատապտուղներով, կրկնել ա-  
զօթքներ, հագնիլ հնոտիք, ապրիլ աղտերու մէջ,  
արմատախիլ ընել սրտի սէրը. ասոնք ամենաբար-  
ձըր և ամենակատարեալ առաքինութիւններն էին  
դարերով, և ամեն անոնք որ կատարեցին զա-  
նոնք՝ էին սուրբեր: Սուրբերը չօգնեցին իրենց  
ընկերակիցներուն, այլ ընկերակիցները օգնեցին ի-  
րենց: Անոնք ուրիշներու համար չ'գործեցին .  
անոնք էին մուրացիկներ, հացկատակներ, վնասա-  
կար կենդանիներ, խելագարներ: Անոնք հետեւ-  
ցան Քրիստոսի հրահանգներուն, հոգ չըրին վաղ-  
ուայ համար. խորեցին իրենց անդամները, վի-  
րաւորեցին իրենց մարդինները, կաշկանդեցին ի-  
րենց մտքերը՝ ուրիշ աշխարհի մէջ, երջանկու-  
թիւն վայելելոս սիրուն համար: Կենաց ճանա-  
պարհորդութեան ժամանակամիջոցին իրենց աչքե-  
րը յառեցին գերեզմանին վրայ. ճամփու մոտէն-  
ծաղիկներ չ'ժողուեցին, քալեցին ճամփու փոշիին  
մէջէն, խուսափեցին կանանչ դաշտերը իրենց հե-  
ծութիւնն էր իրենց փափաքած բոլոր երաժշտու-  
թիւնը: Առուակներու կարկաչումը, թռչնոց եր-  
գը, մանուկներու խնդումը ոչինչ էին իրենց :  
—Հաճոյքը մեղաց զաւակն էր և երջանիկը սըր-  
տի փոփոխութեան կը կարօտէր:

Անոնք անմեղ էին և թշուառ, բայց ունէին հա-  
ւատք, ասառւածապաշտ էին և տնզգայ, բայց կը  
կալային գէպի յերկինք:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Սպառնացած է հպարտութիւն և շոայլութիւն

—բալոր իրերը որք կը պաշտեն և կը հարստացը-նեն կեանք, զգացմանց բոլոր հաճոյքները, սիրոյ յափշտակութիւնները, վառարանի երջանկութիւնը, գրկախառնութիւնը և համբոյրը կնօջ և զաւակաց. եւ եկեղեցին զայս ըրած է որովհետեւ այս կեանքը փորձառութեան ժամանակամիջոց մը նը-կատած է,—ժամանակ մը պատրաստուելու. ըլ-լալ հոգնոր, յաւթել բնականը, պնդել սէրը ան-տեսանելիին վրայ. ըլլալ անզգայ, նուաճել մար-մինը սառեցնել արիւնը, ծալել երեակայութեան թենրը, մեռած ըլլալ աշխարհին, որպէս զի երբ աստուծոյ առջեւ երենաս ճիշտ հակառակը ըլլաս իւր ստեղծածին:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Նա կեղծեց Աստուծմէն յայտ նութիւն ունենալ, նա զիտցաւ յաւիտենական ուրախութեան և մահուան ճամբան, նա քարոզեց վրկութիւն՝ հաւատքով, և յայտարարեց թէ, միայն ուղղափառ հաւատա-ցողները կրնան հրեշտակներ ըլլալ և բոլոր կաս-կածողները պիտի կորսուին: Նա զիտցաւ զայս և այսպէս գիտնալովը եղաւ թշնամին վիճաբանու-թեան, հետազոտութեան, խորհուրդի: Ի՞նչու հե-տազօտել, ի՞նչու վիճաբանիլ, ի՞նչու խորհիլ երբ գիտես: Նա ջանաց գերիացնել աշխարհը. կոչեց զօրութեան մերկացուց թուրը, վառեց խուրձը, գարբնեց շղթան, շինեց բանտը, կառոյց կախա-ղանը, հնարեց և գործածեց չարչարանաց գոր-ծիքները. խարանեց, կաղացուց ու կընատեց: Նա բանտարկեց և չարչարեց, կուրացուց և այ-րեց, կախեց և խաչահանեց, և ամբողջովին ո-

չընչացուց միլիոնաւոր մարդիք։ Նա դպաւ մարմանոյն իւրաքանչիւր երակներուն։ յառաջ բերաւ ամեն զգալի վիշտեր, ամեն անտանելի տառապանք։ Եւ այս բոլորը ըրաւ պաշտպանելու այն, որ կը կոչուի «ճշմարտութիւն»։ ջնջելու հերետիկոսութիւն և կասկած որով կարելի լինէր փրկելու ոմանց հոգիները։ Կարեւոր էր անոր արգվլել մոռքի յառաջադիմութիւնը, ձերբակալել բարդաւաճումը, և այս ընելու համար եկեղեցին գործածեց իւր բոլոր ուժը։ Եթէ մարդիք արտօնուէին խորհելու և արտայայտելու իրենց խորհուրդները, պիտի լեցնէին իրենց և ուրիշներու միտքերը կասկածներով, եթէ թոյլատրուէին խորհիլ, պիտի հետազօտէին և յայնժամ հաւանականաբար պիտի հակասէին հաւատքին, վիճէին քահանաների խօսքերն և գոզուէին եկեղեցին։ Քահանաները աղաղակեցին ժողովուրդին. «Աեզ կը մնայ խօսիլ, ձեզ կը մնայ լռել. մեր պարտականութիւնն է քարոզել, ձերը՝ հաւատալ»։

Ի՞նչ ըրած է եկեղեցին։

Հաղարաւոր ժողովներ տեղի ունեցած է հաղարաւոր անգամներ կղերականը հանդիպած է վիճարանութեանց և կռուի, երբ պապը և գլխաւորները, եպիսկոպոսները և քահանաները բացատըրած կամ աւելցուցած են իրենց հաւատքը, և ուրացած են ուրիշներու իրաւունքը։ Ի՞նչ կարեւոր ճշմարտութիւն յառաջ բերին, ի՞նչ իրողութիւն գտան. աւելցուցին գիտութեանց գումարը։ Կը նդունիմ թէ տնոնք աչքէ անցուցին հրէական գիրքերն և վերցուցին այն՝ որ Եհովան գրած էր։

Գտա՞ն դեղային առաքինութիւնը որ կը բընակի խոտի կամ ծագկի մէջ:

Դիտեմ որ անոնք որոշեցին թէ, Սուրբ Հոգին ստեղծուած չ'էր, ոչ տւ ծնած այլ յառաջ եկած էր ինքնին:

Ուսուցի՞ն մեզ, մետաղներու գաղտնիքը, հնացի բացերուն մէջ ոսկին զտերու կերպը:

Անոնք բարձրածայն աղաղակեցին՝ «մեծ է Աստուածպաշտութեան գաղտնիքը»:

Ցցուցի՞ն մեզ թէ՝ ի՞նչպէս կրնանք բարւօքել մեր վիճակը այս աշխարհի մէջ:

Անոնք մեզ տեղեկացուցին թէ՝ «Քրիստոս ունի երկու բընութիւն և երկու կամք»:

Տուի՞ն մեզ գէթ ակնարկ մը ո՛և է կարեռը բանի:

Անոնք մեզ տուին նախառահմանութիւ, նախաօծութիւն և աղատ կամք՝ գժողք երթալու չափ:

Գտա՞ն կտմ ցոյց տուի՞ն մեզ թէ՝ ի՞նչպէս պէտք է արտագրել ո՛և է բան կերակուրի համար, ոյագեցնելու մարդոց նօթութիւնը»:

Փոխան ասոնց գտան թէ՝ գիւղացի աղջիկ մը որ բնտկեցաւ Պաղեստինի մէջ, Աստուծոյ մայրն էր. զայս հաստատեցին գրքով մը և որպէս զի գիւղը ապացոյց ընեն, անուանեցին «ներշնչուած»:

Ըսի՞ն մեզ ո՛ր և է բան քիմիագիտութեան մասին թէ՝ ի՞նչպէս պէտք է բաղադրել և բաժնել նիւթերը, ի՞նչպէս պէտք է արտաքսել վնասակարը և յառաջ բերել օգտակարը»:

Մեզի ըսին թէ՝ հացը մասնաւոր շարժումնե-

բով և ազօթքներ մրմնջելով կրնայ փոխութիւն Աստուծոյ մարմնոյն, և թէ նոյն կերպով գինին կրնայ փոխութ արեան. և այսու ամենայնիւ իրողութիւնն է թէ՝ Աստուած արիւն կամ մարմին երբէք ունեցած չ' այլ միշտ եղած է հոգի մը առանց մարմի մասի կամ կրքի:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Նա տուաւ մեղի աշխարհի պատմութիւնն աստղերու և սկզբնաւորութիւնն բոլոր իրաց. սովորեցուց Մովաչոին երկրաբանութիւնը, Յեսուին և Եղիաին աստղաբաշխութիւնը. սովորեցուց մարդուն անկումը և քաւութիւնը, հաստատեց թէ գիւղացի հրեայ մը Աստուած էր. կանգնեցուց գժողքի, քաւարանի և գրախտի գոյութիւնը: Նա կեղծեց Աստուծմէ յայտնութիւն ունենալ. —Սուրբ-Գիրքը, որուն մէջ կրնար դժնուիլ ամէն գիտութրւն, ամեն ինչ որ կը կարօտին մարդիք կենաց ճանապարհորդութեան մէջ. ներշնչուած գիրքէն դուրս ոչինչ որ և է արժէք ունէր, բացի աւանդութիւններէն և ազօթքներէն: Այն գիրքերը՝ որոնք կը հակասէին Աւետարանին՝ մվասակար էին, անոնք որ կը համաձայնէին՝ անօգուած էին. ոչ ինչ կարեոր էր, բացի դաւանութիւն, դիւրահաւանութիւն, հաւատք:

Եկեղեցին ըստ. թողէ՛ք իմաստասիրութիւնը, հայրեցէ՛ք, ձեր համրիչները, հարցումներ մի՛ ընէ՛ք, ծնրազրեցէ՛ք, փակեցէ՛ք ձեր աչքերը վրկեցէ՛ք ձեր հոգիները:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Դարերով աշխարհը տափարակ թողուց, դարերով երկնի պետերը երկրի բոլորտիքը ըրջեցնել

տուաւ, գարերով փակչեցաւ սուրբ<sup>ո</sup> գիտութեան և կռուեցաւ իրողութեանց գէմ զիւային վայրագութեամբ՝ Նա մահացաւ թշնամին էր գելին. ախ-տերը յառաջ եկած էին գերով, կրնային բժշկուիլ միայն քահանաներով, փտած ոսկորներով և սուրբ ջուրերով:

Բժիշկները հակառակորդներն էին քահանաներուն: Եկեղեցին հակառակեցաւ ուսումնասիր ելու անդամագննութիւնն. հակառակ էր մեռելոյն անդամահատութեան. մարդիք իրաւունք չ'ունէին ախտեր բժշկել վասն զի ախտերը Աստուծմէն իրը պատիժ զրկուած էին: Եկեղեցին հակառակեցաւ պատուաստման, ծաղկախտի պատուաստման, գլորուտի և եթերի գործածութեան. յայտարարուած էր թէ՝ ինոչ մը իր մայրակտն ցաւերը պակսեցընել ոճիր է և մեղք:

Եկեղեցին պարզեց թէ, կին մը պետք է կրէ զթառատ Եհովախին անձձքը:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Սովորուց թէ՝ խելագարները գեեր ունէին, խելագարութիւնը ախտ չէր, այլ առաջ եկած էր զեւերէն, և կրնար բժշկուիլ միայն աղօթքներով, ընծաններով և հմայեակներով. ասոնց բոլորին համար պէտք էր վճարել. ահա՛ այս էր պատճառը որ հարստացաւ եկեղեցին: Բոլոքականները, և մինչեւ իսկ (\* ) կուտեր, Կալուին, Նօքս և Ուեսլին: ըն-

(\*) Վերոյիշեալ անձինք հիմնադիրներն էին հետեւալ դաւանանքի և յարանուանութեանց. Լուտէր՝ Յողոքականութեան, Կալվին՝ Կալվինականութեան, Նորմանիականութեան, Ուէսլին՝ Մեթոդականութեան. Յան, Թարգ.



դունած էին այս համոզումները այնչափ անկեղծութեամբ որչափ պապականները:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Սովորեցուց կախարդութեան աճռելի վարդապետութիւնը լեցուց մթութիւնը ճիւաղներով, օդը գեերով և աշխարհը ցաւով ու ամօթով: Նա պարզեց թէ՝ մարդիք, կանայք և մանկունք սատանաների հետ դաշինք ունէին իրենց ընկերներ: Ծնակասելու: Ծեր կիներ ամբաստանուած էին ծսմին ալեկոծելնուն, անձրեն արգիլելնուն, սառնամանիք բերելնուն համար: Աղջիկներ ամբաստանուած էին իրենքիրենք գայլերու, գորտերու, օձերու փոխելնուն համար. այս վհուկները այրուած էին ախտեր պատճառելնուն իրենց հոգիները ծախելնուն և գարեջուրը թթուեցնելնուն համար: Այս բոլոր բաները կը կատարուէին սատանաին օգնութեամբ որն արդէն կը ջանար չարչարել հաւատացեալները՝ Աստուծոյ գառները:

Սատանան շատ միջոցներով ջանաց գայթակղեցնել եկեղեցին. նա երբմն քահանայի կերպարանք ստացաւ և ոճիր գործեց: Անգամ մը սատանան անձնաւորեցաւ եպիսկոպոս մը, —եպիսկոպոս մը՝ անուանի իր անքծութեան համար, թոյլատրեց որ գտնեն զինք և դուրս քաշեն գեղեցիկ այրի կնոջ մը սենեակէն. այնչափ կատարելութեամբ նմանցուց եպիսկոպոսին դեմքին ու ձեերուն որ շատերը որոնք լաւ ծանօթէին առաջնորդին իրականապէս խարուած էին, և մինչեւ անգամ այրի կինը խորհեցաւ թէ իր սիրահարը եպիսկոպոսն էր: Դւը կատարեց այս ամենը սուրբ մարդուն նախատինք բերելու համար:

Հարիւրաւոր նման օրինակներ կընան արուիլ, վասն զի դեերու և քահանաներու մէջ ենթարկուած պատերազմը երկար և դառն էր: Այս պապերը և քահանաները, -այս կղերականները- կեղծաւորներ չէին. անոնք հաւատացին նոր կտակարանին, Քրիստոսի քարոզածներուն, և զիտցան թէ Տիրոջը գլխաւոր զբազումը (\*) դեեր արտաքսելն էր:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Կին: Հինեց գերի այսինքն էրկան ստացուածքը. և այրը կինէն այնչափ վեր գասեց օրչափ Քրիստոսը մարդէն: Սովորեցուց թէ միանձնուկի մը աւելի անմեղ և աւելի աղնիւ էր քան մայր մը. նա համոզեց միլիոնաւոր մաքուր և զգայուն օրիորդներ հրաժարիլ կենաց վայելչութիւններէն, առնել մահուան և զիշերուայ հիւսած բողը, հագնիլ մեռելոյն հագոս ստները. հաւատացուց թէ անոնք Քրիստոսի հարսներն էին: Ըստ իս նախադաս կը համարիմ այրի կին ըլլալ քան թէ հարսը մէկու մը որն մեռած է հազար ութը հարիւր տարիներէ ի վեր:

Խեղճ խաբուած աղջիկները երեակայեցին թէ՝ իրենք, դադոնի կերպով մը, հոգեոր պսակի մը մէջ միացած էին Աստուծոյ հետ. բոլոր աշխարհային փափաքները քաշուած էին իրենց սրտերէն, լեցուցին իրենց կեանքերը ծոմապահութեամբ, աղօթքներով և անձնամբաստանութեամբ. մոացան:

(\*) Ուրիշ հատորի մը մէջ ինկըրսոլ կը հաստատէ թէ՝ դեեր երբէք գոյութիւն ունեցած չ'են. անոնք երկչոտութենէ յառաջ եկած երեակայական երկիւղներ և սարսափներ են. հետեաբար Քրիստոսի արտաքսածները լոկ երեակայական էին: Ծան. Թարգ.

իրենց հայրերն ու մայրելք, տուին իրենց սէրը անտեսանելիին։ Անոնք նախապաշարմանց դատապարտեալներն և զոհերն էին՝ բանտարկեալներ Աստուծոյ ապաշխարանին մէջ. զգաստուն, բարի, անկեղծ և խելագար։ Այս սիրահար կանայք տուին իրենց սրբերը չնորբի մը և իրենց կեանքը երազի մը։ Քանի մը տարիներ առաջ վերանորոգման ժողովի մը մէջ զուարթագեղ աղջիկ մը գարձի եկած էր, նորէն ծնած- իր ուրախութեանց մէջ աղաղակեց՝ ամուսնացած եմ Քրիստոսի, ամուսնացած եմ Քրիստոսի, իր ցնորքներուն մէջ բազուկները երկարեց գեպի ծեր մարդ մը և փարելով անոր վիզը նորէն աղաղակեց՝ ամուսնացած եմ Քրիստոսի։ Ծերունին որ պատահաբար բարի անհաւատ մ'էր, մեղմութեամբ աղջկան ձեռքերը շարժեցուց ըսելով էրիկո լաւ չեմ ճանչնար, բայց մեծ յարգանք ունիւ աներոզդ։ Քահանաներ, աստուածաբաններ առիթ քաղած են կիներէն, անոնց գեղեցիութենէն և սիրոյ հաճոյքներէն. ապրած են անոնց յոյսերի և երկիւղների վրայ, վամբիկներու նման ծծած են անոնց արիւնը, զանոնք պատասխանատու ըրած են աշխարհային մեղաց համար. սովորեցուցած են անոնց գերիի առաքինութիւններ. կեզութիւնը, խոնարհութիւնը և լռելեայն հնագանդութիւնը. կերակրած են անոնց մտքերը սըխալներով, գաղտնիքներով և անտեղութիւններով, ջանացած են տկարացնել և չորցնել անոնց ուղեղները մինչև որ անկարելի գառնայ անոնց նշմարլ հաւատքի, իրականութեան կամ երեւակայութեան պացոյցները։

Ի՞նչ ըրած է եղեցին։

Թշնամին էր վաճառականութեան, առեւտուրի, սառակէն չահ առնելն արգիլեց, առանց շահով դրամ առնելու առաջադիմութիւն անկարելի է։ Շոգենաւերը, մեծ գործարանները, երկաթ ուղիները շինուածն վոխ առնուած ստակով, ստակ, որուն վրայ չահ խոստացուած ու վճարուած է։ Եկեղեցին հակառակեցաւ կրակի և կեանքի ապահովազրութեան, արգիլեց ապահովազրութիւնը իբր բաղդախաղութիւն կամ անբարոյականութիւն։ Կեանքդ ապահովազրել կը նշանակեր թէ, Աստուծոյ վրայ վստահութիւն չունիս, թէ՝ դու կը վստահէիր ընկերութեան մը, փոխանակ երկնային նախախնաժութեան։

Արտայայտուած էր թէ՝ Աստուած կը խնամէ այրիները և որբեւարիները։ Կեանքն ապահովազրել կը նշանակէր նախատել երկինք։

Ի՞նչ ըրած է եկեղեցին։

Եկրղեցին նկատած է տարափոխիկ ախտերը իբր բարի Աստուծոյն պատգ սմաւորները. «սե մահ»ը դրկուած էր յաւիտենապան Հօրմէն, որուն ողորմութիւն։ Խնայեց ոմանց և արդարութիւնը սպաննեց մնացեալները։ Եկեղեց ականները այս պատուհասը կասեցնելու համար ջանացին մեղմացնել Աստուծոյ սիրուը ծնրադրութեամբ, գետնատարածութեամբ, թափորներով և աղօթքներով, խունի ծխելով և ուխտեր ընելով. անոնք չի ջանացին պատճառը վերցնել որովհետեւ պատճառը Աստուած էր։ Անոնք մաքուր ջուր չը խնդրեցին, հապա սուրբ ջուր։ Հաւատք և ախտ ապրեան կամ աւելի լաւը մեռան միասին. կրօնք և հնոտիք, աստուածպաշտութիւն և պղծութիւն ընկերացան։

—Մըրբութիւնը իր հստը պահեց:—

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Թշնամին էր գեղարուեստի և գրականութեան,  
ջնջեց Յունաստանի և Հռովմի մարմարիոնները:  
Գեղեցկութիւնը հեթանոսութիւն էր: Որչափ որ  
կրնար ջնջեց աշխարհի ամենալաւ գրականութիւնը.  
Վախցաւ խորհուրդէն, բայց պահեց աւետարանը՝ խե-  
լագար սուրբերու ցնորքները, Հօրը ստութիւնները,  
պապերու եղջիւրները, հրաշքներու հաշիւնները, ո-  
րոնք կատարուած էին տաճարներով, չորցած արիւ-  
նով և խամրած մազերով, փայտի և ոսկորներու կը-  
տորնեիով, ժանդու մխերով և փուշերով, թաշկի-  
նակներով և հնոսիքներով, ջրով և հատիկներով  
և Սուրբ Հօգևոյն մէկ մատով:

Ասոնք էին եկեղեցւոյն գրականութիւնը. կըն-  
դունիմ թէ քահանաները աւելի անկեղծ էին քան  
ագէտ իրենց չփոթ քարոզութիւններուն մէջ:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Եկեղեցականները հպարտութեամբ կը բացա-  
կտնչեն թէ՝ իրենք կառուցին յիմարանոցներ խրլա-  
գարներու համար. այո՛, կառուց՚ն, բայց խելազար-  
ներու հետ կը վարուէին իրը եղեանագործներ. յի-  
մարանոցները նկատուած էին դեւերու բնակավայր  
մը: Անոնք չարչարուած էին և բրդիտուած. ըրդ-  
թայուած էին և քանակոծուած, անօթի թողուածէին  
ու սպանուած: Յիմարանոցները բանտեր էին,  
իսկ խելագարներ՝ զոհեր, եւ պահապանները՝  
ագէտ, զգայուն բարեպաշտ գեւեր էին: Անոնք չէին  
ջանար մարդոց օգնել, կը կռուէին գեւերու հետ,  
կը ջնջէին գեւեր: Անոնք սիրով չը վերաբերուե-

ցան այլ ատելութեամբ եւ երկիւղով:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Հիմնեց գպրոցներ, որոնց մէջ իրուղութիւնները եւ ճշմարտութիւնները էուրացուէին, գիտութիւնն ու փիլիսոփայութիւնը կը նախատուէին. գպրոցներ որոնց մէջ քահանաներ կը պատրաստուէին եւ կու սահեին ատել պատճառ եւ դիտել կասկածներու վը քայ իրը սատանաներու թելադրութիւններ. զըպ-րոցներ՝ որոնց մէջ սրտեր կը պնդանային եւ ուղեղ-ներ կը չորնային, գպրոցներ՝ որոնց մէջ ստութիւն-ները սուրբ էին եւ ճշմարտութիւնները՝ սրբապիղծ, գպրոցներ՝ որոնք տգիտութե սն շնդհանուր տարած-ման կը նպաստէին. գպրոցներ արգիլելու խորհուրդ, նուաճելու գիտութիւն. գպրոցներ՝ զաշխարհս գերիա-ցընելու նպատակաւ. գպրոցներ՝ որոնց մէջ վարժա-պետները աշակերտներէն պակաս գիտէին:

Ի՞նչ ըրած է եկեղեցին:

Իր ազգեցութիւնը գործածած է Աստուծոյ հետ արև ու արձրես բերելու համար. կասեցնելու ջրհե-ղեղ և սառնամանիք, սպաննելու միջստներ, մու-կեր և վայրինի գագաններ, կասեցնելու ժանտախտ և սով, ուշացնելու սառ և ձիւն, երկարելու կեանքե-րը թագաւորաց և թագուհեաց, պաշտպաննելու նա-խագահները, իմաստութիւն տալու օրէնսդրողաց, ա-ճեցնելու հաւաքումները ու բաժանորդագուութիւննե-րը; Եկեղեցին և իր պաշտօնեաները՝ ժողովրդի քը-սակին բաժնեկից ելած են, թէ՝ ամուսնութեան և թէ՝ մկրտութեան մէջ, ինչու որ անոնք մանկիկներու վրայ ջուր ցրցկած են կնքուած պահուն, իւղ քսած և աղօթքներ կրկնած են մեռելոյն համար:

Եկեղեցին ջանացած է պաշտպանել ժողսվուրագը գեւերու չարութիւններէն, հոդիներէն, սատանաներէն, կախարդներէն, վկուկներէն և բոլոր խոժոռանայող գեւերէն. որոնք կաշխատին թսւնաւորել մարդոց հոգիները. ջանացած է պաշտպանել Աստուծոյ գառները զիտութեան գայլերէն, կասկածի և հետազօտութեան վայրենի զադաններէն, ջանացած է բաժնել Տիրոջը զառնելը աշխարհային հաճոյքներէ և վայելչութիւններէ:

Եկեղեցւոյն փիլիսոփայութեան համեմատ, առաքինիները կարտսսուեն ու լը տանջուին, չարերը կը խնդան ու կը յաջողին. բարին խաչ պիտի կը-ըէ, չարը՝ սիտի փախչի, բայց միւս կեանքին մէջ հոտկառակը պիտի լինի. յայնժամ բարին պիտի երջանկանայ և չարը պիտի կորսուի:

Եկեղեցին լեցուց աշխարհը հաւասքով եւ յանցանքով. ապականեց ուրախութեանց աղբիւրները. տուաւ մեզ տգէտ, նախանձոտ, ոխերիմ եւ անգութ Աստուած մը. երբեմն գթառատ, երբեմն անգութ. մերթ արդար, մերթ անպատիւ. մերթ իմաստուն, ընդհանրապէս լիմար. տուաւ մեզ գեւ մը, խորամանկ եւ չար, զրեթէ Աստուծոյ հաւասար, ոչ անոր չափ զօրաւոր, բայց աւելի ճարպիկ. ոչ անոր չափ անհուն, բայց աւելի սուր:

Եկեղեցին տուաւ մեզ թեւերով հրեշտակներ, սերովը եներ, քերովքեներ եւ երկինք մը քնարներով եւ ալելուեաներով, ուեղին փողոցներով եւ մարգարտահիւս դռներով. տուաւ մնդ սատանաներ եւ դեւեր թեւերով ջզջիկներու նման. տուաւ մեզ չար հոգիներ եւ պարիկներ, դեւեր եւ ուրուականներ,

եւ փոքր դեւեր որոնք խմբուհցան մարդոց մարմիններու մէջ. տուաւ մեզ նաեւ գժոխք մը ուր մարդոց հոգիները պիտի խորովուին յաւիտենական բոցերու մէջ:

Ըլլա՞նք չնորհակալ եկեղեցիին. Ըլլա՞նք չնորհակալ ուղղափառ եկեղեցւոյն. Ըլլա՞նք չնորհակալ հոռըրած գժոխքնուն համար. Ըլլա՞նք չնորհակալ ապագային պատրաստած գժոխքնուն համար :

# Բ

Պէտք է յիշենք թէ՝ եկեղեցին հիմնուած է և  
պաշտպանուած է Աստուծով, թէ՝ բոլոր պապերը և  
մեծերը, բոլոր եպիսկոպոսները, քահանաները և գա-  
նականաները, բլոր քարոզիչները և համոզիչները ո-  
րոշուած էին ու մէկ կողմ գրուած, բոլորն ալ օծ-  
ուած և լուսաւորուած էին անսահման Աստուծով,  
թէ՝ Սուրբ Աւետարանը ներանջուած էր նոյն էակով,  
և բոլոր ուղղափառ հաւատքները իրականապէս նա  
ստեղծած էր:

Մենք գիտենք թէ Սուրբ Հոգւով լեցուած այս  
մարդիկները ի՞նչ ըրած են: Գիտենք իրեց խաղացած  
քաժինը. գիտենք իրենց փրկած հոգիները և ջնջած  
մարմինները. գիտենք իրենց տուած միսիթարութիւնն-  
երը և պատժոյ վիշտերը. գիտենք իրենց պաշտպա-  
նած սուտերը ու իրենց ուրացած ճշմարտութիւննե-  
րը: Գիտենք որ անոնք համոզեցին միլիոնաւորներ  
թէ՝ անամուսնութիւնը առաքինութեանց ամենաքար-  
ձըրնէ, թէ՝ կիները մշտնջենական փորձութիւններ և  
թշնամիններ են ճշմարիտ սրբութեան. թէ՝ վանական  
ները և քահանաները աւելի աղնիւ են քան հայրերը,  
թէ՝ միանձնուկիները աւելի մաքուր են քան մայրերը:

Գիտենք թէ՝ անոնք սովորեցսւցին երրորդութեան  
օրհնեալ անտեղութիւնը, թէ՝ Աստուած անգամ մը  
Պաղեստինի մէջ հիւսնութեան արհեստը կը գործէր:

Գիտենք թէ՝ անոնք բաժնեցին գիտութիւնը եր-  
կուքի, -սուրբ և պիղծ- սովորեցսւցին թէ՝ յայտնու-

թիւնը սուրբ էր, իսկ բանականութիւնը՝ հայհոյելի, թէ՝ հաւատքն սուրբ էր, և իրողութիւնը՝ սուտ. թէ՝ Ադամի ու Եվայի մեղքը բերաւ աղտ և վիշտ, չարութիւն և մահ յաշխարհի:

Գիտենք թէ՝ անոնք սովորեցուցած են մասնաւոր նախախնամութեան վարդապետութիւնը, թէ՝ բոլոր պատահարները կարդագրուած և կանոնաւորուած են Աստուծմավ, թէ նու անպսակ կը թողու և կը թագաղրէ թագաւորներ, կը պահպանէ և կը ջնջէ, կը հըսկէ և կ'սպաննէ, թէ՝ մարդոց պարտականութիւննէ հնազանգիլ երկնային կամաց, և թէ՝ հոգ չ'է որչափ չարութիւն, որչափ տառապանք, որչափ վ'շտ և մահ ըլլայ, մարդիք պարստին շնորհակալութիւն հեղուլ իրենց սրտերէն որ աւելի գէշ չ'է:

Թոյլ տուէ՛ք ինձ որ հասկցուիմ. չ'եմ ըսեր, և չ'եմ խորհիր թէ՝ եկեղեցին անարդար էր, թէ՝ կղերականներ կեղծաւորներ էին: Կ'ընդունիմ թէ՝ բոլոր կրօնքները, բոլոր դաւանանքները, բոլոր քահանաները բնականապէս արտադրուած են. կ'ընդունիմ, և ուրախութեամբ կ'ընդունիմ թէ՝ Գերբնականին հաւատացողները քիչ մը բարիք ըրած են, ո՛չ որովհետեւ հաւատացած են Աստուծոյ և գեւերուն, այլ ընդհակառակը:

Գիտեմ թէ հազարաւոր և հազարաւոր կղերականներ անկեղծ, անձնուրաց և մարդկային են, եւ կընեն ինչ որ կը հաւատան թէ իրենց պարտականութիւնն է. կընեն ինչ որ կրնան, համոզելու մարդիք եւ կանայք վարելու մաքուր եւ աղնիւ կեանք. այս իրենց դաւանանքի արտադրութիւնը չ'է, այլ որովհետեւ մարդկային էակներ են իրենք:

Հսել կուզեմ թէ՝ ամեն Գերբնականը ուսուցանող եղած է մարդկութեան անզգայ թշնամին:

Գերբնականին հաւատացող եկեղեցական փիլիսոփաներու կողմէ Քրիստոնեաները դրուած են անսահման խաբեբայութեան մը մէջ, որը փափաքով մը կ'ստեղծէ, կը պահպանէ ու կը ջնջէ:

Աչխարհը իրեն թատերաբեմն է, եւ մարդկութիւնը՝ պաճուճապատանքը:

Անիկա (խաբեբայութիւնը) կը լեցնէ զանոնք (քրիստոնեաները) կարօտութիւններով և փափաքներով, ախորժակով և փառասրութիւններով, յոյսերով եւ վախերով, սիրով և ատելութեամբ:

Անիկա կը գազի աղբիւրներուն, կը քաշէ թեւերը, կը կախէ կարթերը, կը լարէ գարանները, և կը փորէ փասերը:

Խաղը մշտնջենական արարողութիւն մ' է խաբեբայութեան որ կը հսկէ այս պաճուճապատանքները մինչեւ անոնք կը ճգնին ու կը վրիպին, կը տեսնէ զանոնք որ կը խաբեն միմիանս եւ իրենց անձերը: Կառաջնորդէ զանոնք ամեն եղեռնի. կը հըսկէ ծնունդները ու մահերը, կը լսէ օրորոցի երգերը եւ հողակոյտների անկաւմը գագաղների վրայ. այն երբէք գթութիւն չ'ունի եւ կը վայելէ ողբերգութիւնները, յուսահատութիւնները, յուսահատները, անձնասպանները:

Անիկա կը ծիծաղի սպաննութիւններու, մարդասպանութիւններու, մոլորութիւններու, ամօթիքուած մանկիկներու վրայ. անիկա կը տեսնէ տըկարը գերիացած, մայրելը կողոպտուած իրենց մանկիկներէն, կը տեսնէ անմեղները բանտերու մէջ եւ

կախաղաններու վրայ։ Անիկա կը տեսնէ եղեռնութիւնը պսակուած եւ կեղծաւորութիւն հագուցուած։ Անիկա կ'արգիլէ անձրել, իրեն պաճուճապատանքները սովամահ կը կորնչին։ կը բանայ աշխարհը ու անոնք կը գիշատուին։ կը դըկէ ջրհեղեղ ու անոնք կը խեղդուին։ կը պարպէ հրաբուխները ու անոնք կը կորսուին իրակներու մէջ։ կը դրկէ թաթառը և անոնք կը բըզէտուին ու կը պատռտուին։ արագնթաց կայծակներով անոնք կը մխուին ի մահ։ Անիկա կը լեցնէ օդն ու ջուրը կենաց անտեսանելի թշնամիներով, վիշտերի պատգամաւորներով և կը հսկէ պաճուճապատանքները մինչդեռ կը չնշեն ու կը խմեն։ Անիկա կ'ըստեղծէ խեցգետիներ՝ կերակրուելու անոնց մարմիններնուն ու գողգողացող ջիղերնուն վրայ։ օձեր՝ լեցնելու անոնց երակները թոյնով։ անասուններ՝ կոտրելու անոնց ոսկորները ու լափելու անոնց արթւնը։ Անիկա (խարեբայութիւնը) խելագար կ'ընէ խեղճ պաճուճապատանքներէն ոմանք ու կը ճգնեցնէ զանոնք մթութեան մէջ երեւակայուած ճիւալներով, բարկացոտ նայուածքներով, կաթկթած ծնօտներով և ոմանք ալ առանց խորհրդոյ կայծի կը թողու որ կը լոր ձունքուտին և կ'բարբանջեն մթնցած օրերու մէջէն։

Անիկա կը տեսնէ տառապանքը, անարդարութիւնը, աղքատութեան հնոտիքը, կարօտութեան խամրած ձեռքերը, որբ մանկիկը, տձեւը, կաղը ու բորոտը։ Գիտէ արցունքները որ կը հոսին, կը լոէ հառաջանքները ու ողբերը։ կը տեսնէ շողշողացող թուրը, կը լոէ գոռացող հրացանը։ կը տեսնէ արեամբ ներկուած դաշտերը ուր սփռուած են մեռեալներու ճերմակ դէմքերը։

Անիկա (խաբեքայութիւնը) կը ծաղրէ զանոնք (պաճուճապատանքները, այսինքն հաւատացեալները) երբ կ'երկնչին, և իրենց տառապանաց մէջ երկինքը խնդումով կը լեցնէ. եւ ողորմելի պաճուճապատանքները որը կենդանի մնացած են, կը ծնրագրեն և բուլոր սրտով շնորհակալ կ'ըլլան անտեղութեանը:

Բայց վերջապէս աստուածները չ'են խնամած մարդոց զաւակները, այլ մարդիք խնամած են աստուածները վասն զի անոնք կառուցած են տաճարներ, զոհած են իրենց մանուկները, գառները ու գրաստները. արեամբ թրջած են խորանները, տուած են իրենց արծաթները, ոսկին եւ մարդարկտները. անոնք կերակրած ու հագուեցուցած են իրենց քահանաները, բայց աստուածները բան մը չ'են տուած ի փոխան, ստուերներու մէջ պահուտած՝ աղօթքներու չ'են պատասխանած, լացեր չ'են լսած, ո՛ր և է նշան չ'են տուած, ձեռք չ'են երկարած, բառ չ'են արտասանած. ո՛չ տեսած, ո՛չ լսած, այլ նստած իրենց աթոռներու վրայ. խուլ և համր, ջլատուած և կոյր, ընդունայն զանգակատուններ կը բարձրանան, ընդունայն աղօթքներ կը լինին: Եւ երեակալեցէք թէ մարդը ինչեր ըրած է աստուածներ հաճիցնելու համար. նա ժխտած է իր պատճառը, մարած է իր մտքի լոյսը, նա հաւատացած է առանց ապացոյցի, և հակառակ ապացոյցի, նա զրպարտած և բամբասած է իր անձը, կրճատահէ իր մարմինը, վիրաւորած է իր միսը, տուած է իր արիւնը միասակար կենդանիներու: Նա չարչարած, բանտարկած և կաշկանդած է իր ընկերը. լքած է կին և զաւակունք, ապրած է միայնակ անապատներու մէջ, օրօրած է խնկածուխը և ծըլսա-

ծէ խունել. Համբած է համբիչներն և սուրբ ջուր  
ցրցկած է իր անձին վրայ, գոյած իր աշքերը, սեղ-  
մած իր ձեռքերը, ինիած իր ծունկերի վրայ, գետ-  
նաբարչուած փոշիներու մէջէն, իսկ աստուածները  
եղած են միշտ յուռ, լուռ քարերու նման:

Այս քծնումն և քերումն, այս խժդժութիւններն  
և անտեղութիւններն, այս հաւատքն և յիմարութիւ-  
նըն հաճեցուցած են աստուածները: Մենք չ'ենք զի-  
տեր: Ո՞ր և է աղէտ խաբանուած է, ո՞ր և է օրհ-  
նութիւն ստացուած է: Մենք չ'ենք զիտեր:

Ըլլանք չնորհակալ այս աստուածներուն:

Ըլլանք չնորհակալ եկեղեցւոյ Աստուծոյն:

Ո՞վ, կամ ի՞նչ է նա:

Կ'ըսուի թէ՝ նա է ստեղծողը և պահպանողը ա-  
մեն ինչ որ եղած է, ինչ որ կայ, ինչ որ պիտի ըլլայ  
թէ՝ նա է հայրն հրեշտակների և դեւերի. թէ՝ նա չի-  
նեց աշխարհը, մարդ մը և կինը, նա՝ շինեց օձը որ  
փորձեց զանոնք, չինեց իրեն բուն հակառակորդը,  
յաղթութիւնը տուաւ իր թշնամոյն, նա՝ զղջաց ըրա-  
ծին վրայ, զրկեց ջրհեղեղը և ջնջեց բոլոր մարդոց  
զաւակները բացի ութը անձերէ. նա՝ ջանաց քաղա-  
քակրթել մեացեալները և իրենց զաւակները՝ երկրա-  
շարժով և հրային օձերով, ժանտախտերով և սովո-  
մակութեամբ, բայց չը յաջողեցաւ. նա մտադրածէր  
չը յաջողիլ. յայնժամ ծնաւ, աշխարհի քարոզեց ե-  
րեք տարի, և թոյլատրեց որ քանի մը վայբենիներ ըս-  
պանեն զինքը. յետոյ մակուան էն յարութիւն ա-  
ռաւ ու նորէն երկինք գնաց:

Նա զիտէր թէ՝ պիտի չը յաջողեր, զիտեր թէ՝  
պլտի սպաննուէր, մանաւանդ որ ինք, կորգաղբած

էր ամեն բան ինչպէս որ եղած էր. ճիշտ ինչպէս որ նախասահմանուած էր:

Յաւիտենականութիւն մը աշխարհի գոյութենանէն առաջ: Ամեն անոնք որ հաւատան պիտի փըրկուին և անսոնք որ ուրանան կամ կասկածին պիտի կորսուին:

Այս Աստուածը բարի զգացում ունի:

Ոչ միշտ. նա՝ կ'ըստեղծէ իր թշնամիները և դառանները իր անձին դէմ. առանց իր կամքին բան չապրիր, մինչդեռ դեւերը չ'են մեռնիր:

Ի՞նչ է այս Աստուածոյն պատճառը:

Լաւ. երբեմն յիմար է, երբեմն անգութ է, երբեմն խելագար է:

Այս Աստուած գոյութիւն ունի: Կայ իմացականութիւն բնութեան մէջ: Կայ որ և է էակ մը աստղերու մէջ որ կը գթայ տառապեալ մարդկաւթիւնը: Մենք չ'ենք գիտեր:

Ըլլանք չնորհակալ բնութեան:

Բնութիւնը մեզ համար աւելի հոգ կը տանիքան տերեւներուն, խոտերուն կամ ճանճերուն համար: Մենք չ'ենք գիտեր:

Ի՞նչու պէտք է չնորհակալ ըլլանք բնութեան . եթէ չնորհակալ ըլլանք Աստուածոյ կամ բնութեան արեւին և անձրեւին համար, առողջութեան և երջանկութեան համար. զով պիտի անիծենք սովին և ժանտախտին համար, երկրաշարժին և թաթառին, ախտին և մահուան համար:

## Գ

Եթէ չենք կրնար շնորհակալ ըլլալ ուղղափառ  
եկեղեցիներուն, եթէ չենք կրնար շնորհակ ու ըլլալ  
անծանօթին, անհասանելիին, գերբնականի։ եթէ  
չենք կարող շնորհակալ ըլլալ բնութեան, ծնրադրել  
կարծիքների, կամ գետնատարածիլ «թերես»ի առաջ,  
որո՞ւ շնորհա ալ պիտի ըլլանք։

Թոյլ տուէ'ք տեսնենք ի'նշ ըրածէ աշխարհականը,  
ի'նչեր աւարտուած են անոնցմով՝ ո'չ կոչուած, ո'չ  
մէկ կողմզրուած, ո'չ ներշնչուած, ո'չ լեցուած Սուրբ  
Հոգւով, անոնցմով որոնք զանց առնուած էին բոլոր  
աստուածներէն։

Թողունք Հնդկաստանցիները, Եգիպաացիները,  
Յոյները և Հռովմաեցիները ու իրենց բանաստեղծնե-  
րը, Փիլիսոփաները և հոգեբանները, գանք ներկայ  
ժամանակին։

Տասն երորդ գարուն մէջ, Սարասենները՝ մեծ  
տերութեան մը զեկավարները, կառուցին գոլէճներ  
Մոնկոլիստանի, Միջագետի, Ասորեստանի, Եգիպտո-  
սի, Հիւսիսային Աֆրիկէի Մարոքոի, Թէզի և Սպանիոյ  
մէջ։ Սարասեններու սեփականած նահանգները ա-  
ւելի մեծ էին քան Հռովմէական տերութեանը։

Անոնք միայն գոլէճներ չունեցան, այլ գիտարան-  
ներ, գիտութիւններ կուսուցանէին. անոնք ծանօ-  
թացուցին տասը թուականները, ուսուցին գրահաշիւ  
և եռանկիւնաչափութիւն, հասկցան խորանորդ հա-  
ւասարութիւնը, գիտցան երկար ապրելու արհեստը,

չինեցին աստղերու ցուցակներ և քարտեսներ, տուին  
մեծ աստղերու անուններ որոնք տակաւին կը մնան,  
հաստատեցին աշխարհի շափը, որոշեցին խաւարածի-  
րի թիւրութիւնը և տարւոյն երկայնութիւնը. անոնք  
հաշուեցին լուսնի խաւարումները, գիւերահաւասա-  
րութիւնները, արեադարձի կետերը, մոլորակներու  
կցորդութիւնը և աստղերու գաղտնիքը. անոնք շինեցին  
աստղագիտական գործիքներ, հնարեցին զանազան  
ժամացոյցներ և ժամացոյցի ճռճանակը. անոնք գտան  
քիյիագիտութիւնը, ծծմբային և բորոկային թթուն  
նա և գոհոլը: (իոպիրթօ)

Անոնք էին առաջին գեղագրքեր հրատարակողնե-  
րը. մեքենագիտութեան մէջ անոնք որոշեցին ինկած  
մարմիններու օրէնքները, հասկցան մեքենական գո-  
րութիւնները և ծանրութեան ձղումը. անոնք սովոր-  
ցուցին ջրակշռութիւնը և որոշեցին մարմիններու  
մասնաւոր ծանրութիւնները:

Տեսութեան մէջ գտան թէ՝ լուսոյ ճառագայթ-  
ները յառաջ չեկան աչքէն դէպի առարկան, այլ ա-  
ռարկաէն դէպի աչքը:

Անոնք էին բամպակի, կաշիի և պողպատի ար-  
հեստագործներ. անոնք տուին մեզ ճատրակի խաղը:

Անոնք արտազրեցին պատմութիւններ, վիպասա-  
նութիւններ և ճարտասանութիւններ զանազան նիւ-  
թերու վրայ:

Իրենց վարժարաններուն մէջ սովորեցուցին ար-  
դի շրջափոխութեան և յառաջաղիմութեան վտրդապե-  
տութիւնները:

Այս ժողովուրդը քրիտոռնեաններ չէին. անոնք  
հետեղներ էին, մեծաւ մասամբ, խարդախ Աստու-

ծոյ մը կեղծ և խարեբայ մարդարէին, և մինչզեռ  
ճշմարիտ քրիստոնեաները՝ մարդիք որոշուած Աստու-  
ծով լեցուած Սուրբ Հոգւով կը կտրէին հերետիկոս-  
ներու լեզուները:

Այս թշուառականները լրբութեամբ կը հետազօ-  
տէին աստղերու մոլորակները, մինչ դեռ ճշմարիտ  
քրիստոնեանները կը փորէին իրո՞հողներու աչքերը:

Այս Մուհամէտի անաստուած հետեւողները կը  
հիմնէին գոլէճներ, կը հաւաքէին մագաղաթներ, կը  
հետազօտէին բնութեան իրողութիւնները, և կուտա-  
յին իրենց ուշագրութիւնը գիտութեան:

Յետոյ Մուհամէտի հետեւողները եղան թշնամի  
զիտութեան և ատեցին իրողութիւնները այնչափ խըս-  
տօրէն և անկեղծութեամբ որչափ քրիստոնեանները:

Ով Աստուծմէն յայտնութիւն ունի պիտի  
պաշտպանէ զայն բոլոր զօրութեամբ, պիտի արհա-  
մարհէ իրաւաբանութիւնը և ուրանայ իրականութիւնը

Բայց լաւ է գիտնալ թէ, մենք պարտատէր ենք  
Խափշիկներու՝ Մուհամէտի հետեւողներուն, քան զի  
անոնք ձգած են հիմքն արդի գիտութեանց: Լաւ է  
գիտնալ թէ՝ մենք պարտական չենք նկեղեցւոյն կամ  
քրիստոնէութեան ո՛ և է օգտակար իրողութեան հա-  
մար. լաւ է գիտնալ թէ՝ խորհուրդի սերմերը սեր-  
մանուած էին մեր մտքերու մէջ ի շնորհս Յոյներու և  
Հռովմայեցիներու, և թէ՝ մէր գրականութիւնը յա-  
ռաջ եկաւ այս սերմերէն:

Մեր լեզուին մեծ գրականութիւնը հեթանոսա-  
կան է իր խորհուրդներով, հեթանոս է իր գեղեցկու-  
թեամբ, հեթանոս իր կատարելութեամբ:

Լաւ է գիտնալ թէ՝ երբ մուհամէտականները բա-

բեկամներն էին գիտութեան, քրիստոնեաները թշնամիներն էին։ Մըջափ մխիթարական է խորհիլ թէ՝ գիտութեան բարեկամները՝ մարդիք որոնք կրթեցին իրենց ընկերները, հիմակ դժոխքի մէջ են, և թէ՝ մարդիք որոնք՝ չարչարեցին և սպաննեցին փիլիսոփաները հիմակ երկնից մէջ են։

Այսպէ՞ս է Աստուծոյ արդարութիւնը։

Միջին գարու քրիստոնեանը՝ մարդիք որոնք լեցուած էին Սուրբ Հոգով, գիտցան գերեզմանէն վեր եղած բոլոր աշխարհները, բայց ոչինչ գիտցան այն աշխարհի վրայօվ որուն մէջ ապրեցան։ Անոնք խորհեցան թէ՝ աշխարհը տափարակ է, փոքրիկ սկառառակի մը նման։ և հինգ հազար տարեկան է գրեթէ, և թէ՝ աստղերը փոքրիկ փայլվլուկներ են, ստեղծուած՝ գիշերն գեղեցկացնելու համար։

Իրողութիւնն է թէ քրիստոնէութիւնը հազար հինգ հարիւր տարւայ գոյութիւն ունէր երբ աստղաշխեր սկսան երեան դալ քրիստոնէութեան մէջ։ Ոչ մի հետեւող Քրիստոսի գիտցաւ աշխարհի ձեր։

Աշխարհն հսստատուած էր իբր աշխարհագունտ մը՝ ո՛չ պապով կամ մեծաւորով մը, ո՛չ կղերականներու հաւաքումով մը, ո՛չ կոչուածներով, ո՛չ մէկ կողմ դրուածներով այլ թիավարով մը։

Մաճելին թողուց Ավիլ (Սպանեա) օգոստոս 10ին 1519. և ընդ միշտ զէպի Արևեմուտք նաւարկելով հասաւ հոն՝ ուրկէ մեկնած էր։

Աշխարհը շրջանաւարկուած էր, աշխարհի կլոր ըլլալը գիտցուեցաւ. վիճաբանութիւն մը ծագեցաւ նաւավարներու և աւետարանականներու մէջ, իրողու. թիւնը նաւավարներու կողմնակից եղաւ։

1543 ին Կոփերնիկոս հրատարակեց իր գիրքը «Երկնային Մարմիններու Յեղափոխութեանց Վրայ» Նա գաղափար մը ունեցաւ ասադերու մեծութեան, աստղաբաշխական միջոցներու և աննշանակութիւնը այս աշխարհին:

Տասն և յեց երորդ գառու վերջերը, Պրունօ՝ այս աշխարհի արտազրած ամենամեծ մարդիկներէն մին տուաւ ընկերներուն իր խորհուրդները: Նա սովորեցուց բազմաւորութիւնը աշխարհների. Նա էր համաստուածային մը, անկրօն մը, արդար մարդ մը:

Նա կոչեց կաթողիկէ եկեղեցին «Յաղթող Գաղան»: Նա՝ գատապարտուեցաւ և բանտարկուեցաւ շատ տարիներ. Քրիստոսի 1600 թուականին 16րդ օրը Հռովմի մէջ այրուած էր Սուրբ Հոգով լեցուած մարդիկներէն. այս՝ այրուեցաւ հոն, ուր հիմա իր արձանը կը կանգնի:

Պրունօ՝ մարտիրոսներու ամենամեծն, ամենաաղնիւն էր, որ մեռաւ իր գաւանած ճշմարտութեանը համար. միայն մարտիրոսն որ չունեցաւ ո՛չ երկինք ստանալու, ո՛չ դժոխիք խոյս տալու, ո՛չ ալ Աստուած հաճեցնելու: Նա ազնուագոյն էր քան ներշնչուած մարդիր, մեծագոյն էր քան մարդարէք, աւելի բարձր էր և աւելի մաքուր քան առաքեալք. աշխարհի բոլոր կղերականներէ վեր, բոլոր գաւանութիւն շինողներէ, բոլոր կրօնք հիմնողներէ վեր բարձրացաւ այս պարզ, անանձնասէր և անվեհեր մարդը. սակայն Քրիստոնեանները սպաննեցին այս անբաղդատելի մարդը

Այս Քրիստոնեանները հաւատարիմէին իրենց դաւանանքին. անոնք հաւատացին թէ՝ հաւատքը պիտի վարձատրուի յաւիտենական ուրախութեամբ, և կաս-

կածն պիտի պատժուի յաւիտենական վշառվ։

Ենոնք տրամաբանական էին—բարեպարհ էին, բայց անգութ. ջերմեռանդ էին, բայց դիւային. հեղ էին, բայց չարակամ. կրօնաւոր էին, բայց ոխերիմ. Քրիստոսի նման, բայց անողորմ. սիրողներ բերանացի, ատողներ սրտանց, տակաւին անմեղ զոհեր տըգիտութեան և երկիւղի։

Ի՞նչ ըրած է աշխարհական։

1608ին Լեփրչէյ՝ Հոլանտացի մը, այնպէս կարգադրեց ապակիները որ առարկաները չափազ անց մեծցած երեցան։ Նա հնարեց հեռաղիտակը և տուաւ մեր աջքերին անհամար աշխարհներ ալսպէսով մեղքազաքացիներ ըրաւ տիեզերքին։

1610ին յունուար 7ի գիշերը Կալիլիոս ցոյց տուաւ Կովկանիկոսի ոճերուն ծշմարտութիւնները, և 1632ին հրատարակեց «Աշխարհի Թրութիւն» անունիր մեծ դործը։

Ի՞նչ ըրաւ եկեղեցին։

Կալիլիոսը ձերբակալեց, բանտարկեց և ստիպեց որ ծնրադրելով ձեռքերն Աւետարանին վրայ դնէ ու խորհուրդն ետ առնէ։

Ամբողջ տասը տարի բանտարկուած մնաց մինչև որ վերջապէս մահուան գթութեամբ փրկ ուեցաւ ու գնաց յաւիտենական ննջարանը։ Այնատեն եկեղեցականները որոնք Սուրբ Հոգւով Լեցուած էին մերժեցին թաղել անոր մարմինը օրհնուած գերեզմանատանց մէջ, կը վախցուէր թէ՛ անոր հողը կ'ապականէ զինք չարչարողներու մարմինը։

1609ին Քեփլը հրատարակեց իր «Շարժումներ Մոլորակների Աւերակաց» անուն գիրը։ Նա ալ գը-

տաւ ծանրութեան ծգողութիւնը զոր ներկայացուց կտորի և հեռաւորութեան համեմատութեամբ։

Քեփլը ծանոյց իր երէք օրէնքները նա գտաւ և թուագիտութեամբ պարզեց յարաբերութիւնները հեռաւորութեանց, մասեսի և շարժումների. և ոչ ինչ մեծագոյն դործ կատարուած է մարդկային մաքովքան դայս։

Աստղագիտութիւնը եղաւ գիտութիւն, և Քրիստոնէութիւնը՝ նախապաշարում։

Յետոյ եկան նիւթըն Հերշէլ և Լա Փլաս, որոնք թեսուի և Եղիաի աստղագիտութիւնը մարեցին իրենց մտաւորական զօրաւոր կարողութեամբ։

Եւ Եհովան եղաւ տղէտ ու մնաց ցեղային Աստուածմը։

Մարդիք սկսան տեսնել և ըմբռնել թէ՝ բնութեան գործողութիւնները միջամտութեան ենթակայ չ'ին, թէ՝ լուսնի և արեւի խաւարումները Աստուծոյ բարկութենէն առաջ եկած չ'ին, թէ՝ գիսաւորներն ո՛ր և է կապակցութիւն չունէին անթութեանց կործանման կամ թագաւորների մահուան հետ, թէ՝ աստղերն կը չըջին իրենց շրջանին մէջ առանց նկատի առնելու մարդոց գործողութիւնները։

Սուրբ Արքեկելքի մէջ արշալոյսը երևեցաւ։

Ի՞նչ ըրած ե՞ւ աշխարհականները։

Քանի մը տարիներ առաջ ասոնցմէ ոժանք իրենց զգացումները գործածելու չափ չարացան, սկըսան նայիլ և լսել, սկսան իրականապէս տեսնել և յետոյ իրաւաբանել։ Անոնք այս աշխարհին մէջ քիչ մը հետաքրքրուելու չափ երկար՝ մռացան երկինք և դժոխք. սկսան հետ սզօտել հողեր և քարեր, գիտեցին

թէ՝ ինչե՞ր կատարուած էին գետերով և ծովերով. առնոնք տեղեկութիւն ունեցան աշխարհի վշրանքներուն վրայ, տեղեկացույցին թէ՝ ժայռերը մեծաւ մասամբ տեղաւորուած և կարգաւորուած էին ջուրերու մէջ, ժայռեր 70,000 ստք հաստութեամբ:

Գտան թէ՝ հանգածուխները երբեմն բուսեղեններ եղած են. անոնք իրենց կարողութեան համեմատ ամենալաւ հաշիւն ըրին ժամանակի որ կը պահանջուի հանգածուխ գոյացնելու համար, և եղրակացուցին թէ առնուազն վեց կամ հօթը միլիոն տարիներ պէտք է: Անոնք քննեցին կաւճի գէցերն և գտան թէ՝ բաղադրուած էին վայրկենական կազմակերպութեան մանրագէտ կեղեններով, այսինքն կեղեններու փոշով: Այս փոշին նստեցաւ այնչափ մեծ տարածութեամբ որչափ Եւրոպա, և երբեմն տեղեր կաւճը մզոն մը խորութիւն ունի, որը պէտք է պահանջէ բաղում միլիոն տարիներ: Լիէլ՝ այս նիւթի ամենաբարձր հիղինակը, կըսէ թէ՝ պէտք է պահանջած ըլլայ՝ պատճառելու այն փոփոխութիւնները որոնց մենք զիտակից ենք, առնոպազըն երկու հարիւր միլիոն տարիներ:

Երեակալեցէ՛ք այս անհուն դէցերն որք յառաջեկած են անհունապէս բաժանեալ հիւլէններու կամաց անկումէն, հին ծովերու լուռ խորութեան անշոշագելի փոշիէն:

Խորհեցէ՛ք կենաց մանրադիտական ձեերը, կազմելով վայրկենական շաղախէ տուները, կեանք տալով ուրիշների, թողլով իրենց շքեղազարդ տուները ալքներու տակ, և այսպէս անհամար ազգութեանց մեջէն հիմնարկելով հաստատութիւնները երկրաց և կղզիների:

Դիտենք յետս՝ բոլոր կեանքերի, որոնց զիտակից ենք ներկայիս. յետս բոլոր թռչող մողեաների, զինաւորուած ճիւազների, շշնչող օձերի. թեաւոր և ճիրանաւոր սարսափների, յետս վէօրենթիան ժայռերէն ու ոզոնէն, ամենաառաջին իրն որ զըտած ենք. յետս լեռներու, ծովերու և գետերու, յետս առաջին ծածկոյթը նորոգուած աշխարհի, յետս հրային ալիքներու և բոցեղեն հագուստներու, յետս այն ժաման կի երբ աշխարհի բոլոր նիւթերը կը վառէին բորբոքող արեգակին բոլորտիք, բոլոր աստղ երբ որք կը շրջին կեղըռնական կրակին շուրջը:

Խորհեցէք օրերուն և դիշերներուն վրայ, որոնք կը տարածուին այս հեռաւուրութեանց մէջ. խորհեցէք դարերուն ու ժամանակի խամրած տերեներուն վրայ, որոնք ցըրցքուած են անցեալի անապատէն:

Բնութիւնը չ'աճապարեր, ժամանակը չի վատնուիր, չի կորսուիթ, ապազան կը մնայ յաւիտենական և բոլոր անցեալը չ'եղածի պէս:

Անհունութիւնը ո՛չ շահ զիտէ ո՛չ կորուստ:

Մենք աշխարհի պատմութիւնը գիտենք քիչ մը, քիչ մարդկային պատմութիւնը. գիտենք թէ՝ մարդիք ապրած և ճգնած են, հին աշխարհի մէջ, կարօտութեան և պատերազմի, ժանտախտի և սովի, տգիտութեան և եղեանի, յուսոյ և երկիւղի մէջէն միւլիսնաւոր տարիներ:

Վերջապէս զիտենք թէ՝ անսխալ պապերը, անհամար քահանաները ու կըներականները՝ որոնք կոչուած էին և Սուրբ Հոգւով լեցուած, գոլէճներու նախագահները, թագաւորները, կայսրերը և ազգերու դատաւորները ըմբռնածէն տգէտ վայրենիներու կու-

քայած կարծիքները իբր անսահման Աստուծոյ մը  
իմաստութիւնը:

Վերջապէս զիտենք թէ՝ ստեղծագործութեան  
պատմութիւնը՝ սկզբնաւորութիւնը բոլոր իրերու,  
Սուրբ Գրքին մէջ պատմուածին համեմատ, ո՛չ միայն  
անձգութիւններ են, այլ ամբողջովին անտեղի ու  
հեթանոսական. հիմա զիտենք թէ՝ ներշնչուած զը-  
սողները չը գիտցան և Աստուծ, որ ներշնչեց զի-  
րենք, չը գիտցաւ:

Մենք այլես սխալ չենք առաջնորդուիր առաս-  
պելութիւններով և աւանդութիւններով. մենք կը  
վստահինք իրողութեանց. աշխարհը մեր վկան է և  
աստղերը կը վկայեն մեզ համար:

Ի նէ ըրած են աշխարհականները:

Անոնք հետազոտած են ախարհի կրօնքները,  
կարգացած են սաւրբ գոքերը, մարդարէութիւնները,  
պատուէրները, վարուելու կանոնները. անոնք ու-  
սումնասիրած են պատկերները, պաշտամունքները,  
աղօթքները, զոհողութիւնները, և ցցուցած են թէ՝  
բոլոր կրօնքները նիւթապէս միենոյն են, յառաջ ե-  
կած միենոյն պատճառներով. թէ՝ բոլորն ալ հիմ-  
նուած են բնութեան իրողութեանց թիւրիմացու-  
թիւններու վրայ, թէ՝ բոլորն ալ հիմնուած են տգի-  
տութեան և երկիրովի, սխալմունքների և գաղտնիքնե-  
րի վրայ:

Դտան թէ՝ Քրիստոնէութիւնն ալ միւսներուն  
նման է, թէ՝ անիկա յայտնութիւն մը չէր, այլ բը-  
նական արտադրութիւն մը, թէ՝ անոր աստուածնե-  
րը ու գեւերը, դրախտները ու դժոխքները փոխ առ-  
նուած էին: թէ՝ անոր պաշտամունքները ու խոր-

Հուրդները ուրիշ կրօնքներու յիշատակութիւններն էին և թէ նորա ոչ մի մ սր երկնքէն եկած էր, այլ բոլորն աւ չինուած էր վայրենի մարդիկներով:

Գտան թէ՝ Եհովան ցեղային Աստուած մէր, և իր նախնիքը բնակած էին Եփրատի, Տիգրիսի, Կանծի և Նայլի ափերը, և հետազօտած են անոնց անցեալը աւելի վայրենի ձեերու մէջ:

Գտան թէ՝ սուրբ գրքերը լեցուած էին ներընչուած սխալներով և սուրբ անտեղութիւններով:

Բայց, կըսեն Քրիստոնեաները, մենք ունինք Հին Կտակարանը և Նորը:

Ու<sup>՞</sup>սկից է ձեր Հին Կտակարանը—Հրէաներէ՞ն:

Սյո՛:

Թոյլ տուէ՛ք որ պատմեմ ձեզ այդ մասին. Հրէաներու Բաբելոնէն դառնալէն յետոյ, Քրիստոսի թուականէն զրեթէ 400 տարի առաջ, Եզրաս ըսկաց Սւետարանը չինել. ասոր հաշիւը կրնայ զըսնուիլ Սւետարանին մէջ: Գիտենք թէ՝ Ծննդոց Գիրքը գրուած էր գերութենէն վերջ, որովհետեւ Հրէաները Բաբելոնցիներէն ստացան ստեղծագործութեան պատմութիւնը. Աղամի ու Եւայի, Եղեմական պարտէզի, օծի, կենաց ծառի և ջրհեղեղի, և անոնցմէսովեցան կիւրակի օրը:

Բան մը չեմ կրնար գտնել այդ սուրբ աւուր նը-կատմամբ Դատաւորաց, Յեսուի, Սամուէլի, Թագաւորաց, Մնացորդաց Գրքին մէջ. ոչինչ Յորի, Սաղմասաց, Եսթերի, Սոլոմոնի Երգոց կամ Ժողովողի, բացի այն գրքերէն որոնք Եղրաս գրեց, Բաբելոնի վերագարձէն վերջ:

Երբ Եղրաս աւարտեց ներշնչուած գիրքը, դրաւ

զայն Երուսաղէմայ տաճարին մէջ. այն գրուած էր առասուններու մոլթերու վրայ և որչափ որ մենք գիտենք միայն մէկ հատ մը կար:

Ի՞նչ եղաւ այս Սւետարանը:

Քրիստոսի թուականէն 70 տարի վերջ Տիտոս Երուսաղէմ առաւ տաճարը ջնջուած էր և Յովաէփոսի խնդրանքով Սուրբ Աւետարանը զրկուած էր Վեսփանեան կայսեր ի Հռովմ, յիտայնու այս Սուրբ Աւետարանը երբէք չէ լսուած, չէ տեսնուած. այսչափ այդ մասին:

Եետոյ օրինակ մը նար, կամ աւելի լաւը, Թարգմանութիւն մը Սեփթուածինթ կոչուած:

Ի՞նչպէս չինուած էր այդ:

Կ'ըսու թէ՝ Փթոլոմէ Սոթեր և իր որդին գթուլոմի Ֆիլատէլֆոս ստացան հրէական աւետարանի թարգմանութիւն մը: Այս թարգմանութիւնը չինուած էր եօթանասուն անձերէ: Այն ատեն Հրէից աւետարանը չէր պարունակէր Դանիէլի ու Փողովողաց գիրքերը, այլ միայն քանի մը Սաղմոսներ և Եսսայիի մէկ մասը:

Ի՞նչ եղաւ այս Սեփթուածինթ կոչուած թարգմանութիւնը:

Այրուեցաւ Պրուշումի գրատան մէջ Քրիստոսէ 77 տարի առաջ. յետոյ ուրիշ այսպէս կոչուած թարգմանութիւն մը կար աւետարանի մէկ մսսէն, ծանօթացուած իրր Սամարացւոյն Հնդամատենի ծուցակը, բայց այս արժէքաւոր նկատուած չէ:

Ունի՞նք իրական օրինակ մը Եղրասի գրածէն և կամ Սեփթուածինթի: Աչ ոք դիտէ:

Ի՞նչ է ամենալին աւետարանի գրուածքը որ

ունինք Երբայեցերէն:

Ամենահեն մագաղաթն որ ունինք Երբայեցերէն զրուած էր 10րդ դարուն: Ամենահին ենթագըրռուած օրինակն որ ունինք Յունարէն զրուած և շինուած էր 5րդ դարուն:

Եթէ Աւետարանը երկնային ներշնչում մէր, եթէ իրականապէս Աստուծոյ խօսքն էր, մենք ո՞ր և է ստուգուած օրինակ մը չ'ունինք, նախնականը կորսուած է և մենք մնացած ենք բնութեան խաւարին մէջ:

Անկարելի մեզ ապացուցանել թէ՝ մեր Աւետարանը շիտակ է: Մենք հաւասարակշիռ չ'ունինք: Աւետարանին մէջի զիրքերէն շատերը կը հակասին միմիանց. շատ մը գլուխներ անկատար կ'երենան և տարբեր գլուխներու մասեր գրուած են նոյն բառերով, որոնք ցոյց կուտան թէ՝ երկուքն ալ մէկ են զինակ եղած չ'են:

Երկրորդ Թագաւորաց 19րդ և 20րդ գլուխները ճիշտ նման են Եսայիի 37րդ և 38րդ գլուխներուն. այսպէս նաև Եսայիի 36րդ գլխի 2րդ համարը նըման է Երկրորդ Թագաւորաց 18րդ գլխի 2րդ համարին:

Արդ՝ բացարձակապէս յայտնի է թէ՝ Թագաւորաց և Մնացորդաց գրքերու հեղինակները չ'են կարող ճշգութենէ մը ներշնչուած ըլլալ:

Գիրքերը չ'են համաձայնիր իրողութեանց կամ փիլիսոփայութեանց մէջ. անոնք իրարմէ կը տարբերին այնչափ որչափ զանոնք զրողները կը տարբերէին:

Ի՞նչ ըրած են աշխարհականները:

Անոնք հետազօտած են բնութեան երեսոյթը: Անոնք հնարած են միջոցներ գործածելու աշխարհի զ-

ըութիւնները. Կոսած ջրին ու շարժող օդին ծանրութիւնները. անոնք չուրը շոգիի փոխած են. հնարած են մեքենաներ, անխօնջ վիթխարիները որք կը գործեն մարդոց համար: Անոնք շինած են կայծը լրաբեր և գերի. անոնք հնար սծ են շարժելի տպարաններ և սովորեցուցած են մեզ տպելու արհեստն, որով մենք կարող եղանք պահել և փոխանցել աշխարհի մտաւորական և սրատութիւնը: Անոնք մալուխ պարաններով կցեցին երկիրները. քաղաքները և գիւղաքաղաքները հեռագրով: Անոնք աշխարհը գերդաստան մը ըրին. գիւռութիւնը անկախ ըրին հեռաւորութենէն. մեզի սովորեցուցին հագուստ հիւաել, տուներ շինել կերակուր ստանալ:

Անոնք ծածկեցին ծովերը երկաթեայ նաւերով, և երկիրն պողպատեայ գծերով. անոնք տուին մեզ բոլոր արհեստներու գործիքները, աշխատանաց պիտոյքները: Անոնք քանդակեցին արձաններ, նկարեցին պատկերներ, յափշտակեցին աշխարհը ձեերով և գոյներով: Անոնք գտած են պատճառը և դարմանը բազում հիւանդութեանց, որք կ'ազդեն մարդուն մարմնին և մաքին: Անոնք տուած են մեզ երաժշտութեան գործիքները ու մեծ շարադրովները, և գործած ողները փոխած են պարզ օգը եղանակների և ներդաշնակութեան, որք կը մոլեցնեն, կը բարձրացընեն և կը մաքրեն կողին:

Անոնք փրկուծ են մեզ երկիւղի բանտերէն և յափշտակած են մեր հոգիները նախապաշտմանց զըզուելի, սովորող և թռչող գազաւների ժանիքներէն և ճիրաններէն: Անոնք տուած են մեզ խորհելու ազատութիւնը, և մեր խորհուրդները արտայայտելու

քաջութիւն... Անոնք փոխած են երկչոտը, գերիացուլը, ծնրազրողը, գետին տապալողը մարդու և կընոջ. հագուեցած են զանոնք իրենց մոքերու մէջ և ըրած են ճշմարտապէս ազատ: Անոնք ջնջած են տեսիլըները, բանտարկած են հոգիներու գաւաղանները և այս աշխարհը տուած են մարդկանց զաւակների: Անոնք զուրս վռնտած են սրտէն իրկիւղի գեւերը և մարած են գժոխրի բոցերը: Անոնք թրդթատած են քանի քանի հոտորներ և բացատրած են քանի մը արձանազրութիւններ քարերի վրայ գրուած մութ անցեալ ժամանակի անխոնջ ձեռքերով: Անոնք պատմած են մեզ թէ՝ ինչեր եւած են հողմով և ալիքներով, հրով և սառնամանիքով, կեանքով և մահուամբ. անդադար գործաւորները, անխոնջ զօրութիւնները աշխարհի: Անոնք ընդլայնած են գիտութեան հորիզոնն, փոխած են փայլվացող բիծերը, որ իլ փայլին մեր վրայ, չըջող աշխարհների, և Եցուցած են ամեն տեղ անհամար արեգակներով: Անոնք գտած են իրերու յասկութիւնները և նիւթերու ընութիւնները թէ՝ ի՞նչպէս լուծել, բաժնել և բազազրել զանոնք, և մեզ կարող ըջած են գործածել օգտակարը և արտաքսել վնասակարը: Անոնք տուած են մեզ թուազիտութիւն բարձր ձեռքով, որոնց միջոցաւ կը չափինք աստղալիտական տարածութիւնները, աստղերու հեռաւորութիւնները. երկնային մարմիններու շարժմանց արագութիւն, իրենց խրտութիւնը և ծանրութիւնը, և որոնցմով ծովային ճամբորդները կը ճամբորդեն անհուն և անուղի ծովերը: Անոնք տուած են մեզ մեր բոլոր ունեցած գիտութիւնը, գրականութիւնը և արուեստը: Անոնք

կեանքը տպրելու արժանի ըրած են: Անոնք լեցու-  
ցածեն աշխարհը դիւրութիւններով, մսիթարութիւն-  
ներով և շռայլութիւններով:

Այս ամենը կատարուած են աշխարհականներէ,   
անոնցմէ, որոնք չ'էին «կոչուած» կամ «մէկ դի դըր-  
ուած» կամ «Սուրբ Հոգուով լեցուած» կամ «առաքե-  
լական յաջորդութեան» ամենազգտիկ պահանջն ան-  
դամ չ'ունէին: Անոնք որ այս ամենը կատարեցին  
չ'էին «ներշնչուած»: Անոնք չ'ունիցան յայտնութիւն,  
ո՛չ ալ գերբնական օգնութիւն: Անոնք հագուած չ'էին  
սուրբ հագուստներով, և թագերը անոնց ճակատնե-  
րուն վրայ չ'էին, մինչև անգամ ձեռնադրուած չ'էին:  
Անոնք գործածեցին իրենց զգացումները, դիտեցին և  
արձանագրեցին իրողութիւնները: Անոնք վստահե-  
ցան պատճառի: Անոնք ճշմարտութիւն փնտռողներ  
էին, գարձուցին իրենց աշքերը այս աշխարհի գոր-  
ծերուն, անոնք սուրբեր չ'էին, այլ զգայուն մարդիք  
էին. անոնք գործեցին իրենց համար, կնոջ, զաւակի  
և բոլոր մարդոց շահուն համար:

Այս մարդոց ենք պարտական, ինչ որ ենք, ինչ  
որ դիտենք, ինչ որ ունինք:

Անոնք քաղաքակրթութիւն ստեղծողներն էին,  
հիմնադիրներն ազատ նահանգների, փրկարարները  
ազատութեան, ջնջողները նախապաշարմանց, մեծ  
հարիւրապետները յառաջադիմութեան բանակին:

---

Դ

Որո՞ւ շնորհակալ պիտի ըլլանք :

Կանգնելով հոս՝ 19րդ դարու վերջերը, խորհըրդոց յաղթանակներու մէջ — յաղթանակները ճշմարտութեանց. հոս՝ մէծ հասարակագետութեան դըրօշակի տակ, մարդկային պատմութենէն քիչ մը տեղեակ ըլլալով. հոս՝ այսօր, որ մասնաւորուած է շընորհակալութեան համար. ես խորհին յարգանօք շընորհակալութիւնս կը յայտնեմ բարի մարդոց, բարի կանանց անցելոյն։ Շնորհակալ եմ բարի հայրերի և սիրող մայրերի վայրենի աւուրց։ Շնորհակալ եմ հօքն՝ որ առաջին մեզմ խօսքերը խօսեցաւ. մօրն՝ որ առաջին անգամ ծիծաղեցաւ իր մանկան վրայ։ Շնորհակալ եմ առաջին ճշմարիտ բարեկամին։ Շընորհակալ եմ վայրենիներուն, որոնք որսացին որպէս զի իրենք և իրենց մանկիկները ապրին։ Շնորհակալ եմ անոնց, որք մշակեցին հողերը և փոխեցին անտառները ագարակներ. անոնց՝ որք շինեցին բիրտ տուներ և հոկեցին իրենց երջանիկ զաւակաց զէմքերը վառարանի բոցերուն մօտ. անոնց՝ որք ընտանեցուցին ձիեր, գրաստներ և գառներ։ Շնորհակալ եմ անոնց, որոնք հնարեցին անիւներ և ոստայնակը գործարաններ և սովորեցուցին մեզ մանել և հիւսել։ Շնորհակալ եմ անոնց, որք մշակմամբ փոխեցին վայրենի խոտելը ցորենի և եգիպտացորենի, փոխեցին լեղի իրերը պտուղի և անարժէք խոտերը ծաղիկների, որք ցանեցին մեր հոգիներու մէջ գեղ-

արսւեստի սերմերը։ Շնորհակալ եմ աղօտ լուսոյ քանաստեղծներին, աւանդութիւններ պատմողների, առասպելութիւններ չինողների։ ուրախութիւն և վիշտ։ յոյս և սէր երգողների։ Շնորհակալ եմ արհեստաւորների որբ քանդակեցին քարերու մէջ և ձեռագործեցին մարդոց երեսները լուսով և ստուերով։ Շընորհակալ եմ փիլիսոփաների, խորհուղների, որք ուսուցին մեզ գործածել մեր մտքերը ճշմարտութեանց մեծ խուզարկումներու մէջ։ Շնորհակալ եմ աստղագէտներուն, որք խուզարկեցին երկինքն, պատմեցին մեզ աստղերու գաղտնիքը և բարձրութեան փառքերը։

Շնորհակալ եմ երկրաբաններուն, որոնք գտան աշխարհի պատմութիւնը իր բրածոյ ձևերով, կին ժայռերու մէջ պահուած յիշատակարաններով, ալիքներու, սառնամանեաց և բոցերու զրած տողերով։ կենդանաբանին՝ որ փնտուեց մկանանց, ջիղերի և ոսկորներու մէջ բոլոր կենաց գաղտնիքը։ քիմիագէտներուն՝ որք միացույին բնութեան գործերը որպէս զիկարող ըլլան իր գիղարուեստը սավրիլ։ բժշկին՝ որ զրած է գիտութեան ձեռքը վշտաց ճակատին վրայ, ձնոքն՝ որոյ մագնիսական մերձեցումն կը բժշկէ։ վերաբուժներուն՝ որոնք յաղթած են բնութեան անձը և ստիպած են զայն պահպանել կեանքերը, որք անկա աշխատած է ջնջել։ Շնորհակալ եմ տնօնց որք գտած են գլորուտն ու եթերը, երկու հրեշտակները, որք կուտան իրենց սիրեցեալ նինջւ և կը փաթաթեն ուղեղները երազների փափուկ հագուստներով։ Շընորհակալ եմ մեծ հնարողների, որոնք տուին մեզ շարժելի տիպեր և տպարաններ, որոնց միջոցաւ զըտնուած իրողութիւններ կ'անմահանկան, մեքենաներ կը-

նարողների, մեծ նաւերի, երկաթուղիների, երկաթի և պողպատի, փայսի և քարի մէջ գործողների։ Շը-նորհակալ եմ Հնարողների և շինողների անհամար օդ-տակար իրերն։ Շնորհակալ եմ աշխատասէր մարդոց, զորովով մայրերուն, օգտակար կանանց, անոնք են մեր ցեղի օդհուութիւնները։

Գնուասեղ հնարողը հաղար անդամ աւելի օգտա-կար եղաւ քան բոլոր պապերը և մեծաւորները, ե-պիսկոպոսները և քահանաները, քան բոլոր կղերա-կանները և եկեղեցահանները, համոզողները և աստ-ուածաբանները որ երբէք ապրած են։

Լուցի հնարողը աւելի գործ ըրաւ մարդոց մը-իսիթարութեան և դիւրութեան համար քան բոլոր կը-րոնք հիմնողները և դաւանութիւն շինողները, քան բոլոր չար վանականները և անձնասէր սուրբերը։

Շնորհակալ եմ արց և կանանց որք արտայայ-տած են իրենց անկեղծ խորհուրդները, որք՝ անկեղծ եղած են իրենց անձին և պահպանած են իրենց հոգ-ւոյն ճշմարտութիւնները։

Շնորհակալ եմ Յունաստանի և Հռովմի խորհող-ներու Զէնօ և Երիգիրոս, Սիսերո և Լուգրաթոս։ Շը-նորհակալ եմ ամենաքաջն Պրունօի և Սբինողաի ամե-նաազնիւն մարդոց։ Շնորհակալ եմ Վոլթէրի, որուն խորհուրդները բոցավառեցաւ մարդոց ուղեղներու մէջ, բացաւ նախապաշարմանց յարկերի գուռները և ա-զատութիւն տուաւ իր միլիոնաւոր ընկերներուն։

Վոլթէր, անուն մը՝ որ լոյս կը սփռէ. Վոլթէր, աստղիկ մը՝ որ նախապաշարմանց մթութիւնը չէ կա-րող մարել։ Շնորհակալ եմ մեծ քանաստեղծների ու թատրերգակների. Հոմերի, Այսգելոսի և մանաւանդ

Շէլքսբիրի։ Շնորհակալ եմ Պրիսի, որ փոխեց սըտի բարախումները երգերի, իր —Ք ն ար ե ր գ ա կ ա ն Բ ո չ ե ր —ուն համար. Քիթսին՝ իր —Յ ուն ա կ ա ն Ս ա փ ո ր —ին համար և Պայրօնի՝ իր —Ե ե լ օ ն ի Բ ա ն տ ա ր կ ե լ ո յ ն — համար։ Շնորհակալ եմ մեծ վիպասաններուն, մեծ քանդակողնեմուն։ Շնորհակալ եմ անձանոթ մարդուն որն քանդակեց եւ ձեւակերպեց —Վ ե ն ու ս տ ի Մ ի լ օ ն —։ Շնորհակալ եմ մեծ նկարողներուն։ Շնորհակալ եմ ամեն անոնց, որք պաշտած են, հարստացուցած են եւ աղուուցուցած են կեանքը, հերոսական եւ արուեստական իտէալները։

Շնորհակալ եմ զիւանազէտներուն որք պաշտապանած են մարդոց իրաւունքները։ Շնորհակալ եմ (\* ) Փէյնի, որուն ազնուութիւնը ցանեց անկախութեան սերմերը 76ի օրտին մէջ։ Շնորհակալ եմ (\*) Ճէֆրանի, որոյ ազդու խոսքելն ազատութեան համար ըրջագայած է երկրագունութիւնը Շնորհակալ եմ Հասարակագետութիւնը հիմնողներու, պաշտպանողներու եւ փրկողներու։ Շնորհակալ եմ երիքսնի, ամենամեծ

---

(\*) Փէյն Անգղիացի մ'էր որ 1776ին նշանաւոր տետրակ մը հրատարակեց Compton Seuse ահաւամբ. բացատրելով Ամերիկացւոց անկախութիւնն հռչակելու անկրաժեշտ կարեւորութիւնը, տետրակը մեծ ընդունելութիւն գտաւ բան զի բոլորի կարծեաց համաձայն զրուած էր. թէեւ Ամերիկացիները կռուիլ սկսած էին 1775ին, բայց ոչ անկախութիւն ձեռք բերելու համար, այլ իբր Անգլիական քաղաքացիներ իրենց իրաւունքը պաշտպանելու համար։ Ման. թարգ.

(\*) Ճէֆրան գծեց Ամերիկացւոց անկախութեան յայտարարութիւնը 1776-ին Ման. թարգ.

մեքենագէտը իր դարուն։ Շնորհակալ եմ (\*) Ախնքըլնի իր հրովարտակին համար (\*). Կրէնթի՝ իր յաջթանակների համար եւ անհուն խումբերի որք կռուեցան իրաւունքի համար, մարդոց ազատութեան համար. շնորհակալ եմ անոնց բոլորին, կինդանւոյն եւ մեռեալին։ Շնորհակալ եմ մեծ զիտնականներուն որ հասած են զիտութեան մինչեւ հիմքը, որք հիմնուած են իրողութեանց վրայ. մեծ զիտնա անները, որոնց ներկայութեամբ աստուածաբանները յիմար եւ չար կերեւնան։

Գիտնականները երբէք չի չարչարեցին, չի բանտարկեցին իրենց ընկերակիցները. անոնք շլթաներ չի դարբնեցին, բանտեր չը չինեցին, կախաղաններ չի կառուցին, մարմիններ չի պատռեցին տաք ճաղերով, յօդեր չի ոտըեցին տանջանքներու վրայ, ոտկորներ չի ճղմեցին երկաթէ ոտիցներու մէջ, աչքեր չի մարեցին, լեզուներ չի կարեցին եւ խուրձեր չի վառեցին։ Անոնք չի կեղծեցին ներշնչուած ըլլալ, չի պահանջեցին մարդարէներ եւ սուրբեր ըլլալ։ Անոնք էին զիտուն եւ ճշմարիտ մարդիք։ Անոնք չի կոչեին զօրութեան կամ երկիւլի։ Անոնք չի նկատեցին մարդիք իբր գերի, կառավարուելու չարչարանիօք, մարտելով եւ շղթալով, ոչ ալ իբր տղաք

---

(\*) Ախնքըլն Ամերիկայի գերիններուն(սեւերուն) ազատաբարն էր. իւր նախագահութեան օրով եւ օգնութբամբ, միայն իր 1863ի հրովարտակով երէք միլիոն սեւ գերիններ ազատութիւն ստացան, իբր մարդնանչցուեցան և մարդու իրաւունքներ վայելեցին։ Ծ.թ.

(\*) Կրէնթ մեծ զօրաւար մէր գերիններու ազատութեան պատերազմին մէջ 1865ին, յետոյ նախագահ եղաւ։ Ծան, թարգ.

խարուած ըլլալու ցնորքներով, օրօրուած հեթանոսական դաւանանքի օրորանին մէջ եւ մեղմուած սուտ երդերով: Անոնք չը վէրաւորեցին, այլ բժշկեցին. անոնք չպահանջեցին այլ կեսնք երկարեցին. անոնք չգերիացուցին, այլ կտարեցին շղթաները և մարդիք աղատ ըրին: Անոնք ցանեցին զիտութեան սերմերը և միլիոնաւորներ քաղած են, կը քաղեն և պիտի քաւեն ուրախութեան հունձը:

Շնորհակալ եմ Լամարքի և Տարուինի. Տարուինը, որ յեղափոխեց մտաւորական աշխարհը:

Շնորհակալ եմ հերոսներուն —նախապաշարում և վախ կաշկանդողներուն, վոյրենի աստուածները գտնավէժողներուն, ատելութեան յաւիտենական լըրակը մարողներուն. հերոսները՝ շղթաներ կոտրողները, աղատ նահանգ հիմնողները. արդար օրէնք շինողները. հերոսները՝ որք կռուեցան և ընկան անհամար դաշտերու վրայ. հերոսներ՝ որոնց բանտերը տաճարներ եղան. հերոսներ՝ որոնց արիւնը սլքացուցին կախաղանները. —հերոսները՝ պատճառի առաքեալները, ճշմարտութեան աշակերտները, աղատութեան զինուորները. հերոսները՝ որոնք բարձրացուցին սուրբ ջահը և զաշխարհս լուսաւորնցին:

Բոլոր սրտովս շնորհակալ եմ անօնց բոլորին:

ՎԵՐԴ

## ՄՈՌՑՈՒԱԾ

Տես էջ 8, տող 29:


(\*) Արաքէն Լիտէական իշխանուհի մէր որ մամուկի մը փոխուեցաւ, Մնէրվայի՝ իժաստութեան աստուածուհոյն ոստայնանկութեան հետ մրցելու համար։ Ծան։ Թարդ։

Էջ 31, տող 16. գեւերի բառէն վերջ պէտք է կալոկալ՝ ճարտարապետը երկնի և գժոխքի,

# ՈՒԾԱԴՐՈՒԹԻՒՆ

Կը ցաւինք որ գրաշարի անվարժ լինելուն պատճառաւ ունեցած ենք սովորականէն աւելի փրիպակներ, որոնց մէջ միայն անոնք կուղղինք հօս, որոնք բառին նշանակութիւնը կը փոխեն կամ բոլորովին անհասկանալի կը թողաւ:

Էջ:	Տող.	Ալաւ.	Շիտակ.
3	6	translates	translate
«	7	armenian	armenian
«	8	Thankiug	Thanking
«	11	INGERSOL	INGERSOLL
6	20	Հետեռղութեամբ	Հետեռղութիւնն
9	5	տրձականքէն	արձագանդէն
10	11	Այս կենաց	Այս կենաց
«	15	պատրաստուիլ	պատրաստուիլ
«	19	աէտք	պէտք
«	29	տրհեստի	ալհեստի
12	16	վայելելու	վայելելու
14	28	աւելցուցին	աւելցուցին
15	6	հնոցի բացերուն	հնոցի բացերուն
«	7	զտելու	զտելու
22	20	խելագարներու	խելագարներու
23	16	զիտէին	զիտէին
«	19	արձրեւ	անձրեւ
24	28	մնդ	մեղ







U. S.

Nº 3584